

# ԿԱՆԱՑ ՑԱՏՈՒԿ

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ՇԱԲՈՐԱՐԵՐ

ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Երջան, Թիւ 18

ԾՆՈՒՆԴԻ ԹԻՒ

ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՈՒՆԻ

ՏԻԿԻՆ ԶԱՊԵԼ Հ. ԱՍՏՈՒՐ

ՏԻԿԻՆ Գ. ԶԱՐՈՒՀԻ

ՏԻԿԻՆ Ա. ԹԵՇԻՒԿ

ՏԻԿԻՆ ՍԱԹԵՆԻԿ ՏԵՐ-ԲԱՐԹՈՂ

ՕՐԻՈՐԴ ԵԼՎԻՍ ԿԵՍԱՐԱՑԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՆԻՆԻ

ՕՐԻՈՐԴ ԶԱՊԵԼ ԶԱԲԱՐԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ԱՐՔԵՆԻ ՆԱՀԱՊԵՏԱՆ

ՕՐԻՈՐԴ ՍԱԹԵՆԻԿ ԶԵՔԻՑԵԱՆ

ԵՒ

ՀԱՅԱԽՈՅՉ ՄԱՌԻ



Գին 60 փարա

Տպագր. ՍՈՒՅՈՒՆ, Կալաքա

H.S.BEDROSSIAN

## ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՏՄԱՆՆԵՐ

ԳՈԼՍՈՅ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 դրուշ. Վեցամսեայ 25 դրուշ.

ԳԱԼԱՑՈՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան 54 դրուշ. Վեցամսեայ 27 դրուշ.

ԱՐՏԱՊԱՀՄԱՆԻ ՀԱՄԱՐ

Տարեկան 12 ֆրանք:

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող  
ամէն կարգի գործառնութեանց համար դիմել մի՛ միայն՝

### ՀԱԳԻԿ ՀՐՆՎԵՍԻ

ՃՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՎՅՈՒՆ 7

Վ. Ա. Բ. Ա. Բ. Ա. Բ. Ե. Բ. Ի. Վ. Շ. Ա. Վ. Կ.

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրչունյու խան, թիւ 7

### JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, № 7.

Վ. Ա. Զ. Ա. Ռ. Ա. Տ. Ա. Տ. Ա. Ն.

Ա.ՍԵՎԵՐԱԿԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՒ ՕԺԻՏԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԶԱՆԱԶԱՆ ՆԻՒԹՈՒ

### ՇԱԼՃԵԱՆ ԵՒ ԹԱՎՃԱՆՃԵԱՆ

ՀԱՅԹԱՅԹԻՉ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆ

Կ. Պոլիս, Էսկի Զապիրի նաստէսի թիւ 63

Ապրանաց տեսակներու ճոխութեամբ ու չափաւոր գիներով  
ծախող հանրածանօթ այս հին Վաճառատունը Եւրոպական առաջ-  
նակարգ գործարանաց հետ միշտ ունեցած յարաբերութեանց չնոր-  
կիւ կը զտնաւի պատրաստ հաւաքածոյ մը ասեղնագործութեան և  
օժիտի վերաբերեալ նոր ու ընտիր նիւթերու, ինչպէս մետաքեայ  
կերպասներ, աթլազ, թաւիչ, թաւթա, սոկնզօծ ու արձ-թեայ  
զուտ ու անզուտ թելեր (խաս եւ խամ սըրմա), ճերմակեղէնի հա-  
մար ընտիր պոտէններ, վալանսիէն ու մետաքսէ թանթէլաններ,  
ճերմակ քըթան, զաղղիական ընտիր շասիրի կերպասներ, բիքէ-  
ներ, գունաւոր պաթիսթներ եւայլն եւայլն:

Զեռագործ բանուած ու սկսուած զանազան ճոխ նիւթոց հա-  
ւաքածոյ մը պատրաստ կը զտնուի:

Կ. Պոլսոյ եւ Գաւառաց զարոցական հաստատութեանց համար  
մասնաւոր զեղչ կ'ըլլայ:

Վաճառատան մէջ կը զտնաւի միշտ պատրաստ ասեղնագործի  
գծագրիչ մը:

# ՅԱԶԻԿ

## ՃԱԲԱԹԱԹԵՐԹ

(602) ԺԼ. ՏԱՐԻ - ԹԻՒ 48

5 ՅՈՒՆՈՒԱՐ 1906

## ՄՈՒԹԻՆ ՄԵԶԵՆ



ՈՒԾՆԵՐՆ արդէն շատամոց փակուած են տուներուն . ու գլորոցական տղաք արդէն կը պատրաստուին իրենց առաջուկ անկողինները մոնելու . անոնք գգուալից մօր թեւին տակ համազչեցուցին իրենց զուարթ գլուխները . հայրական գողարիկ համբոյք-ներով փայփայուեցան իրենց սիրուելու ցանկացով ամսմելուկ ճականները . ճոխ կամ շատ համեստ սեղանի մը եղերք շրջանակուած , կերան իրենց սիրած կերակուրները , չերմոցի մը հեշտիկ տաքութեան մէջ հանգչեցուցին իրենց մսած մարմինը , երդեցին , ցատկեցին , պատրաստեցին իրենց յաջորդ օրուան դասերը . անոնց մէ կրտսերները վաղուան խաղերուն վրայ խորհեցան , ու երէցները աւելի խելահաս , ապագայի մը ոսկեզօծ երազներն հիւսեցին , ու երջանիկ սպաւորութիւններու ներքեւ դացին խաղաղիկ քունի մը յանձնել իրենց գողարիկ գլուխները :

Եւ ահա փողոցին մէջ անցուղարձը նուաղեցաւ . քանի մը ժամանէս գիշերը պիտի հնչէ . սրահներու մէջ , դաշնակները կը նուազեն , ու մանստոլինները կը ցայգերգեն , գեւատի աղջիկները կը պարեն կամ կ'երգեն , ու երիասաւարդները կը խայտան . նորահաս կիներ կը խօսին ու զուարթութիւն կը ափան իրենց շուրջ և լոյսերը աղամանդի կայլակներ կը նետեն սրահին չորս կողմը , կամ խօնարհած վարագոյքներուն ետեւ , շղարշեայ լուսամկովնե-

բով կիսամստար ընդարձակ սրահներու մէջ, զիցուհիներու պէս գեղանի կիներ, իրմանց մուզ կուրծքին սպիտակութիւնը, հոլանի հաղուասներու մէջն կը բացխիեն, ու խորհուրդներու չափ լուրջ և երաշտած սոսուերներու չափ սիրալի տպաւորութիւններ կը դարձեն իրենց շաւրջը երկրպագուներու վրայ. և անդին առանձնացած կուստիկան. սէնեակներու մէջ, սպիտակ անուրջներ կը հիւնեն դեւատի աղջիկներ, երաշելով զարման զիշերներու քաղցրութիւնն, ուր հեշտորոյց վարդերը լելակներն ու լիլաներն իրենց բոյը կը զրկին մինչեւ իրենց զողարի՛ սնարներուն քով. ու հիշարժն կը քաղցրաւեանն մոթ սէնեակներու սոսուերները, ու անս բջներան կուտան խայտալից համար մը:

Հոգեկան ճիշդ այս վիճակներուն մէջ է որ դուրսը ձիւնին հատիկները կ'իման զիշերուն մոթին ապառով սաւուցիկ սպիտակութիւնն մը, կամ միօրչնակ անձրեւ մը կուգայ արտում ու լաւգին, ու գորչ մթութիւն մը կը տարածէ երկրէն զէպի երկրնք երկարող անց բանելի միջոցը, և երբ ամէն մարդ կծկծուած հաստ կրկնոցներու մէջ, կամ կրտսքի մը կողին մէջ ուղղմաւած այցելութիւններու կ'երթան, պարագաներու մթնոլուտին կը վաղեն բառնուիլ և կամ թատրոններու մէջ իրենց օթհակները բանել կը տպանաստին, զտար մայթերուն եղերքը առնելուն դուրս նետուած ազբերուն շուրջ կարգով կուգան խանուիլ տառապով աղջաւ հագիներու խումբ մը:

Ասոնք ալ կին մը սուելցած է հարկաւ, ասոնք ալ մօր մը լուրծքէն կախուած են, ու մայրական խանդաղատանքով մեծցած են, բայց աղջառաւթիւնը, թշուաւութիւնը, հացին կարօտը զիշենք միուղոց նետած է զիշերուն այդ ժաման, կողով մը կապած իրենց կանակէն, խոշոր վայոյէ գաւաղան մը աջ ձեռքերնուն մէջ, ու համով ըստած սղողուկ լաստուր մը, որուն մէջ վասած թըշուաւ լոյգը ամէն վայրկեան մարելու կը ապահոյ, կուգան հետ արշնեաչ կարգաւ ֆնսուել այդ գուրս նետուած ազբերուն մէջ, լույն կապներ, սինչութիւններ, անպիտան առարկաներ, որ մնք պահուելով տառներու մէջ, գարշտրոյց մթնոլորտ մը ըլիան առցին անոր, այս թշուաւ էակներուն մէջ, ապրիքուանները կան, երիտասարդներն ու մաստաղ հսդիները, ամէնուն համար գումի անհուն սարսուաններ կ'անցնին բոլոր էսութեանս մէջնէն, ամէնուն համար կը զգամ որ տառապանքի ցաւեր կը մանէ սրախ մէջ, սուկան մանուկ հոգիները, նորուհաս պատահնեակները, որք ամէն կերպով պէտք ունին անակի մը խցիկին մէջ պարտկուելու, քնանալու, զօրանալու, իրենց միւս հարուստ կէսին պէս. և սակայն վարը, ցեխերուն մէջ խանուած, աղտոտութիւններու հետ

կը խաղան։ պարզապէս պատառ մը հաց հայթայթելու համար վաղուան իրենց անոյժի ստամոքսին։ իրաւ որ ահուելի է զդայնութիւնը կրել այդ չարչարւող հոգիներուն։

Հաղիւ թէ տան խոհարարին ձեռքէն թափած են այն ոոկրներու, թղթի, քուրջի, փայտի, մոխիրի և զանազան ազտառութիւններու կոյաը, և ահա փողոցին շուները կ'ըլլան նախայարձակը այդ կոյտերուն վրայ, ու իրմից սոքերով կը տարազմնին վինտուելու համար հային պատառները, կ'բախտարին կառմները, և ոսկորները, ու այդ շուներու խումբին կը յաջորդեն հետզնետ, զատ զատ փետուղները, գետնաքարչ կեանք մը տասնյը, շոներու հաւասար կեանք մը։ ստկայն կեանք մը որ կ'զգայ, կեանք մը որ տառապիլ գիտէ, որ լալ զիտէ, որ յուսահատիլ ու հաւաչել գիտէ, գիշերուան այդ մութին մէջ։

Դեռ այն աստիճան մանկական հոգիներու կը հանդըսիս զիշերուան այդ փետուղներու մէջ, որ հարուստ տունէ մը նետուած խաղալիքի կոտրած քեկտիներու ասջեւ կը հայտնին, կը սիրեն, կը խաղան, ու զուրբարանքով իրենց ծոցիկին մէջ կը սունեն։ փոխանակ կանակնուն կտիտատ կողովին մէջ նետելու և զիշերուան մէջն կը զդամ թէ տառապանքներուն տմբնին գերազայնն է աղքատութեան տառապանքը։

Գ. ԶԱՐՈՒՀԻ

## Յ Ա Ն Ա Տ Ա Տ Ա Խ Ե Լ Կ Ա Խ

— νοτա —



ԻԴՐԻԷ Տիւրու, շնորհովն անձառ,  
Միշօրէի մը, եր ողի եր պայծառ,  
Ցիւուս կը մ' դ' եր ամբոխը նորէն  
Մայր մը շուարած մօսեցաւ իրեն

— «Աղջիկս, ո'վ Տէր, հիւանդ այսահար,  
«Մահճին մէջ անշարժ կը սարսըռայ յար.  
«Յաւի քեռան տակ կապուած յի հոգին  
«Զիս կը յօշօսէ . . . մայր մ'եմ կարողին։»  
— «Դարձի՛ր ու ըստ սընոր, Վարդապէտ,  
«Որ հեկեկանիով չի գայ ետեկդ,»

Հսիկ թրօրէն ամսիրտեր բոլոր  
Ամենին աղ յայրա, ամենին աղ մոլոր:  
— «Հացը չեն առներ եւ շուներուն տար  
«Երբ պահմանուած է ան տղոց համար.»  
Հասաւ վարդապետն ու խայլ մ'աղ առաւ.  
Միմէ կիմը սղիուած իր մազերը քար  
Այդ աստուածային ոտքերուն առջեւ  
Նըրաղուն ձայնով լիշտը կ'երգեր, եւ,  
— «Տէր, կ'ըսէր զալով, այդ մանուկներուն  
«Որոնց տէրն ես դուն, ինչպէս ամենուն,  
«Սեղանէն ինկած փղշրանքներով յար  
«Ծուներն աղմիրէ չեն իսկ յագենար . . . »

Կանգ առաւ Յիսոս զգմայլանին իսոր  
Այդ հըզօրական հաւատին դէմ հոր.  
Դիմեց կիմն ուշիւ վայրիկ մ'աներեր,  
Միմչդեռ ամեն ով շուրջը լրուեր եր:  
Աստուածային ինչ խորհուրդներ անհուն  
Թեւ առին արդեօֆ սրտէն նոյն պահուն  
Որ աչըլ քաց եւ սիրը լեցուն  
Երբ կընոցն զաւ ձայնով մը հընչուն.  
— «Մեծ հաւատին, ո'վ կիմ, զոր դուն ես ուներ  
«Փրկեց տառապող յու հոգեակիդ ու սեր»:

Տիրական ամրող վեն խօսերէն այդ,  
Ոչինչ հասկըցաւ կիմը յուսահաս,  
Միայն իր զընացքն արագ ու քերեւ  
Կը քանաւ ուղի մ'ուրախ իր առջեւ:  
Իր խիճովն անզէս եւ երբ հասաւ տուն  
Դըստիկը զըսած՝ անցաւ ու արքուն.  
Զեր զիմեր որո՞ւ փառ տալ իր հոգին.  
Հաւատին թէ մօր սիրոյ մորմոնին . . . :

# ՆԻՆԻԻՆ ՕՐԱԳԻՐԸ

ԿԱՂԱՆԴ



ԽՈ՞ԻՄ թէ զուարթ պէտք է նկատել, երբ մէկը  
կը ծնի ու միւսը կը մեռնի:

Նորեկին ծնո՞ւնդը պէտք է տօնել, թէ  
մեռնողին մահը ողբալ:

Սյս հարցումները կը գրաւեն միտքս, Ա-  
մանորի առթիւ եղած ուրախութիւնները, կաղ-  
մուած ինձայքները տեսնելով, որոնցմէ աւելի անիմասու, աւելի  
անհեթելթ բան չեմ գտներ հաւասարցէք որ:

Երեւակայեցէք, երկրագունդը որուն վրայ կ'առլրինք, ՅԵ  
վկա ժամ արեւուն շուրջ գաւանալուն պէս հեւի հեւ իրարանցում մը  
կը տիրէ մարդոց մէջ:

Վաճառաւատունները կը փողփողեն, նուէրները կը տեղան, չնոր-  
հաւորութեանց կը պատին, մաղթանքներ կ'ընեն, անուշապուր  
կ'եփեն, թելքէ կը պատրաստեն:

Եւ ո՞ր մէկը ըսեմ, այնքան շատ է այս առթիւ կատար-  
ուած արարողութիւնները որ մի առ մի թուելը անկարելի է,  
ինչպէս կ'ըսեն օրաթերթերը, նշանաւոր ննջեցեալներու յուղար-  
կաւորութեանց ներկայ չոչ անձնաւորութեանց չափաղանցութիւնը  
շեշտելու համար:

Էհ, ի՞նչ է որ այսքան իրարանցում կայ:

— Ի՞նչ պիտի ըլլայ, կաղանդ է եկեր կը պատոասիւանեն.

— Տարի մըն ալ անցաւ պիտի ըսեմ՝ ևս ալ իմ կարգիս:

Բոլոր խնդութիւնները, բոլոր մաղթանքներն, անսդիւտ ընծա-  
ները անոր համար կ'ըլլան, որովհետեւ երկիրը շրջան մըն ալ բո-  
լորեր է, որովհետեւ մարդիկ՝ տարի մըն ալ բարդեր են շալակնեն  
առած տարիներուն վրայ:

ՄԵյ մըն ալ Այլաղեանին հարցուցէք, տեսէ՞ք. ի՞նչ աննպաստ  
կենասագրականներ պիտի յօրինէ, անցած կաղանդներու վրայ, ո-  
րոնք խարսափիկ բաներով՝ մարդոց ծերանալը չեն զգացներ:

Իրաւ ալ քիչ մը ծիծաղելի չէ՞ք գտներ, երբ Ամանորի առ-  
թիւ, աղէկ բան մը ըրածի պէս, կ'ելլինք իրարու կը մաղթինք

երկար տարիներ, շատ ասլրիս ծերանաս կ'ըսէնք դիտնալով որ մէկենիս կը փափաքինք ծերանալ, մանաւամնդ ծերութիւնը որ կեանքի էն գերախո կողմն է:

Տարուան առաջին օրը անսպատճառ բոլոր վարժուհները նոր հագուստ կը հաղնին, խանութպանները խանութնին կը բանան, որպէս զի յաջող տարի մը բոլորեն, գերձակուհները կար կը կարեն, գրագէաները կաղանդի պատմութիւններ կը հիւսին, բանաստեղծները կը վերանան, մանուրտիկ գրագէաները՝ օգտակար թերագրութիւններու վրայ կը խորհին, Այլաղեանը Երուսաղէմի պատրաստութիւն կը տեսնէ, ու Հորոյն Զյատեանին վրայ կը մտածէ:

Վերջապէս ամէն մարդ սովորական զբաղումներէն գեր ի վեր բան մը կ'ընէ, այն նախապաշարումով որ, ամբողջ տարին աղուոր ախնալութիւններ պիտի ունենայ, եթէ առաջին օրը նպաստաւոր անցընէ:

Եւ ծնաւ մուկն չնչին :

Տարի մըն ալ եկաւ նախորդ տարիներու դէզին վրայ :

Սակայն տարօրինակ պարտգայ մը եթէ կայ, ան ալ սա է որ, մարդիկ չափազնց փափուկ, ծայրայեզօրէն սանդիմանքալ, զըրօէն հարիւր առողինան վեր զգայուն ըլլալնուն պատճառաւ, մեռնող տարիին սուդը կ'ողբան, արտակարգ ընծաններով, շողլողուն զարդարանքներով :

Սակայն եւ ամէնուն պէս չեմ խորհիր: Եւ հակառակ այսքան պերճիմաստ խօսքերուս, տակաւին ան ամիններ կամ որ զիս չեն դնահատեր, օրտիբիներուս չեն հաւնիր, և կը թելադրեն որ, իսէալ, երազային բաններ զրեմ կնոջական զգացումներու վրայ:

Եթէ չկատարեմ խօսքերնին — և կը խոսդանամ որ բնաւ պիտի չկատարեմ — անողատշաճ կը նկատեն, անօգուտ կը հոչակեն զրածներս:

Աղէկ որ, ինծի եղած այսքան քաղաքավարական ցոյցերէն չեմ ընկնուիր, թէ ոչ ՞հրազարակէն չատնց քաշուած պիտի ըլւայի, հողիս աւանդելով:

Տեղացող դնահատականներու մէջ, ամիննէն աւելի երեւան կուգայ մեր զարգացած, զբագէտի հովեր ամոնդ կարդ մը մարդոց նրբին կենցազաղիւութիւնը:

Բնորիւազլարար անթիսաններու պէս, սպաւած ասլրանք պէտք է նկատենք զանձնք, որովհետեւ այդ տեսակին քիչեր կան:

Այս մարդիկը կարծես թէ մասնաւոր դասրնթացքներու հետեւած են, անամնկ աղուոր լեզու մը կը գործածեն, անամնկ փափէանկանը բացարար թիւններ ունին ոք... քար կը հանեն Զօթինթացուոց երկրի վայրենիներուն:

Եւ մտածել թէ՝ ասոնք զբականութիւն կ'ընեն, մտրդու չեն հաւնիր, կենցաղագէտի հովեր կ'առնեն, ու ամէն մեղքիս վրայ կանքի կը պատին:

Տեսէք ո՞ւր հասայ, մինչ ըսելիքս բոլորովին տարբեր էր:

Ես որ ամէնուն պէս չեմ խորհիր կ'ըսէի, վորանակ մեռնող տարիին վրայ ծիծաղելու, չնշանառ տունէ տուն վազելու, ծաղկիպոնջիր նուիրելու, անհունօրէն կը տիսրիմ, կը հառաջեմ, չեմ ճաշեր, հին զգեստներս կը հագնիմ, որովհետեւ չափաղանց կը յուզուիմ, երբ կը խորհիմ թէ՝ ալ չպիտի ոնենամ հախորդ առ բնի, ա'լ անոր գարնանաբոյր Մայիսը չպիտի վայերիմ, անոր ցըրտաշունչ քամինելուն պուերը ա'լ պիտի չըսերմ, և ամառնային դեղեցկութիւնները ա'լ չպիտի տեսնեմ:

Աս բանաստեղծութիւններէս ապահովաբար որուերնիւ չառ գէշ եղաւ, սական սկսելի բարեկամուհիներս, յանցանքը իմս չէ, ոչ ալ ձերինը, մի միայն Գողաճնեանինն է, որոն քերթաւածներէն ներշնչուելով, ըսելիք պարզ խօսքերո՞ քիչ մը վերանալով յայսնեցի:

Ու եթէ զիս շատ լալկան կը գտնէք այսօր, առաջին ուստա ճառը այն է որ, մեծ մայրիկս սոխ կը ստրկէր կոր, որմէ տչքերս արցունքուուցան, իսկ արցունքիս շիթերը այտերէս վար զլոտուցան այն պահուն, երբ կալանդի «Ծաղիկ»ը ձեռքս առնելով տեսայ որ, բոլոր այր գրաղէտները բազմեր են անոր փափիկախոյր թերթիկնելուն վրայ:

Բաէք, լալու իրաւունք չունի՞մ, երբ մեր յատուկ սեփական նութիւնը կը գրաւեն անանկ խրոխաւանքով մը որ, սապէս կը թարդ մանուի. «աս տունը մերինն էր ամս՝ մեղքըցանք աէ ձեզի տուինք»:

Բայց յանցանքը յարդելի խմբագրապետուհինն է. ապա թէ ոչ Պ. Թօլայեանը «Ծաղիկ»ին վարդաբոյր թերթիկները՝ կեանքին մէջ քնաւ արամաղերի չպիտի գտնէր: Զէ սիրելի ընթերցողունիներս:

Նայեցէք խմբագրապետներ ունինք որոնք երկու մէթր տարածութեամբ թերթեր ունենալով հանդերձ, օր մը չմտածեցին մի միայն գրաղիուուհիներով զարդարել իրենց էջերը:

Բոլոր փափուկ ու հաճելի մտածումները կինը կ'առնենայ, մէյ մըն ալ կնոջ չեն հաւնիր. ապերախտները:

#### ԾՆՌԻՆԴ

Գրական անվաւեր օրէնքի մը համեմատ, ամէն մարդ որ կեանքին մէջ տող մը բան գրած է, անգամառառ Ծնունդին՝ Ծընունիկի պատհութիւն մը կը գրէ, քա իրկէն մասանիւրէն բաներ մը գողնալով:

Ես որ 16 տող բան գրած եմ, եթէ Ծնունդի պատմութիւն մը չգրեմ ապահով (ինչպէս կ'ըսէ մեր բարիզիէն գրագիտուհին), ապահով, մեղանչած պիտի ըլլամ: Եւ ապահով այս նուիրական օրերուն մէջ մեղանչելը աղուոր բան չէ, հետեւաբար Ծնունդի պատմութիւն մը պիտի պատմեմ, եթէ կը հաճիք, որ մամիկիս հէքեաթներէն ընաւ մաս չունի:

Ծնունդին նախորդ օրն էր. Սիրելի հայրիկը Սիմէօնին քսան դուրուշ տուած էր որ Աղքատախնամին տանի:

Ու Սիմէօն քսան դուրուշը առած վեճ քայլերով կը յառաջանար, ինքնիրենը խորհելով որ, աշխարհիս էն նշանաւոր արարածը կրնայ նկատուիլ ա՛լ, քանի որ հայրը քսան դուրուշ տուած էր, ու այդ քսան դուրուշը, ով առատաձեռնութիւն, աղքատաներուն պիտի յատկացուէր: Անոնց, հագուստ ածուխ, ուտելիք պիտի առնուուի հօրու տուած դրամովէ կը խորհեր Սիմէօն:

Եւ Սիմէօն քանի կը մոտածէր՝ այնքան կը վերանար: Իր հայրը չափաղանց բարեգործ կը գտնէր, և քանի որ ինք ալ անոր հարաղատ զաւակն էր, ըսել է որ բարեգործ մըն ալ ինքն էր:

Մէկ կողմէ այս խորհրդածութիւնները, միւս կողմէ, փողոցին չափաղանց բազմութիւնը, անցուդարձը, զարդարանքները, պատճառ եղած էին որ, Սիմէօն մոռնար փողոցին անտանելի ցեխը, և կալոշները, որոնք իր հայրիկնը ըլլալու առաւելութիւնն ունէին, յաճախ կ'ելլէին ոտքէն:

Ու Սիմէօն կալօններէն մէկը ցեխին մէջ մոռցեր էր այդ օրը. գոնէ վասարանին մէջ մոռնար, թերեւս ծնունդ պապան մէջը բաներ մը դնէր:

Ի՞նչ ընէր . . .

Ատանկ տուն երթալ . . . անկարելի էր, արդէն յաջորդ օրը Ծնունդ էր այցելութեան պիտի երթար:

Ո՛վ Տէր, ինտո՞ր մինչեւ տուն համնէր. հապա լսելիք յանդիմանութիւնները:

Վերջապէս բոլոր անպատեհութիւնները աչքի առջեւ պատկերացնելով, Սիմէօն յուսահատ վայրկեանի մը մէջ կ'որոշէ, ու . . . խանութ մը մանելով դոյգ մը կալօշ կը գնէ հօրը տուած քսան դուրուշով:

Զէ՞ մի որ ինք ալ խեղճ կերպարանք մը առած էր այդ պահուն, հետեւաբար ինքինքին աղէկութիւն մը ընելը՝ ուրիշին բարիք մը ընելուն հաւասար նկատելով կը միջմանար:

Այս պատկերը միտքս գրաւեր էր որուն հետեւանքով, այս գիշեր Ծնունդ պապան տեսայ երազս՝ որ նուէրները չալկած կ'երթար:

Այնչափ սիրուն անակնկալներ ունէր որ, կը փափաքիմ աղուոր բարեկամուհիներուս պատմել երազս:

Տեսէ՞ք, թէ ինչպէս կ'երթար Ծնունդ պապան: Ան ի՞նչ առնուշ կերպարանք մը ունէր Աստուած ի՞մ: Ճերմակ, ճերմակ մաղերով, ճեպճերմակ հագուստով բարի ծերուկ մըն էր անիկա:

Կոնակը խոշոր, խոշոր կողով մը ունէր, սանկ, լնտո՞ր..., կարծեմ պօղատա ինչի պէս բան մըն էր: Խեղձը...: Ան ի՞նտո՞ր յոդնած կ'երեւար: Դիւրին չկարծէք, ամէնուն մէկ մէկ նուէր պիտի դժոնայ, իւրաքանչիւրին իրեն վայելուչ:

Ի՞նչ կը յուսաք որ ըլի, այսպէս բեմնաւորուած տեմնելով զայն, աղաչեցի, ձեռքերս միայնելով, ինչպէս պիտի ընէի Աստուածածնի պատկերին առջեւ, խնդրեցի որ բոլոր տալիք նուէրները ցուցնէ ինծի անգամ մը:

Չմերժեց: Որքան բարի կ'ըլլան սա ծերուկները: Կողովը գետինը, առջիս դրաւ որ ուզածիս պէս նայիմ: Կ'երեւայ թէ ի՞նք ալ հանգչելու պէտք ունէր: Աղէկ չիմ յիշեր թէ ո՞ւր էինք, բայց գիտեմ որ ամայի տեղ մըն էր:

Կողովը ամբողջ կօշիկներով լեցուն էր:

— Ի՞նչ, այս տարի ամէնուն կօշի՞կ պիտի տաք կը հարցնեմ շուարած:

— Ո՛չ, ատոնց մէջ դրուած են նուէրները, կը պատասխանէ խորհրդաւոր ժպիտով մը:

Առաջին անգամ որ ձեռքս կ'առնեմ, կնոջական նուրբ կօշիկ մըն է 32 թիւ: Սիսիլինն էր ան, որուն մէջ կը տեսնեմ որ դրիչ մը կայ, որ աշխարհիս էն թանկագին աղամանդներով, ամէնէն աղուոր շափիւղաներով և զմրուխտներով կաղմուած էր:

Ի՞նչպէս փափաքեցայ որ իմս ըլլար անիկա:

Երկրորդը Գալէմքեարեան Զարուհինն էր որուն մէջ կանացի առաքինութեան տիպար կնոջ մը պատկերը կար:

Երրորդ կօշիկը Մասյափինն էր կարծեմ, որուն մէջ վարդադոյն տուփով գեղահատներ կային:

— Ասոնք ի՞նչ են կը հարցնեմ ծերուկիս:

— Թրելու եռանդը կարծարծեն կը պատասխանէ:

Չորրորդը, Օր. Մառքինն էր. որչափ մեծ եղաւ զարմանքս Աստուած իմ. իմբագրատան մը հոյակապ, մարմարեայ շէնքն էր ան, ուր կին գրողները իրենց յատուկ աշխատանոցներու մէջ կը գրէին իր վերին հակողութեան ներքեւ: Միայն երկու էրիկ մարդիկ կային հոն, որոնց պաշտօնը եթէ աղէկ կը յիշեմ, մէկը դռնապան ու միւսը շէնքը աւլողն էր:

Զ. Եսայեանին կօշիկին մէջէն մնոելի մը կմախքը ելաւ:

Օր. Մեղուիկեանին ոսկիէ փեթակ մը կար :

Կողովին մէջէն, ուր կը խառնէի հետաքրքրութիւնս գոհացը-նելու համար, հատ մը կօշիկ ձեռքս անցաւ, որուն թիւը 900 էր կարծեմ, մէջը հաւկիթի մը կեզեւը կար միայն, խե՛զն մանտրափկ գրագէտը, այնչափ ոչինչ նուէր մը ստացածէր . . . :

Ալփիարին կօշիկներուն մէջ Մամուրեան որդիին լուսանկար պատկերը գրուած էր :

Այգաղեանինը կարծեմ Երուսաղէմ երթալիք ծրար մըն էր :

Պ. Թօլայեանին Ծնունդ պապան խեղկատակ Միմոս մը նուի-բեր էր :

Վաղինակին տօմինօ մը :

Քասիմին՝ օրուան մտածումներու ոսկեզօծ ալպօմ մը : Ալպօյա-ձեանին, նշանսաւոր մարդոց անուններու ցանկը : Արտաշէս Յարու-թիւնեանին թրթւացող ոսկիէ քնար մը : Թօշիկեանին, բայց չեմ յիշեր թէ ի՞նչ էր անորը : Յ. Տէր-Յակոբեանին քումայթ ծաղկե-ներու գեղեցիկ փունջ մը : Գուանձեանին բանաստեղծական կօշիկ-ներուն մէջէն՝ կապոյտ երազ մը ելաւ :

Տակաւին, շատեր, շատեր իային, սակայն Ծնունդ պատպան ժամանակին ուշ ըլլալը յայսնելով, կողովը առած պիտի երթար, ճիշտ այդ պահուն իմ նուէրս կը հարցնեմ :

— Քուկդ վաղ առառ կօշիկներուդ մէջէն պիտի գտնես ըսե-լով կը հեռանայ :

Դ. Ի. Ն. Ի.

## ԿԱՂԱՆԴԻ ԽՈՀԵՐ



ԼՂԱՆԴԻ ինծի համար յաւիտենական մանկութիւն մըն է միշտ : Երբ մարդ այս կերպով ըմբունէ զայն ի՞նչ դիմիչ կը նկատէ այդ օրը, ի՞նչ անհատում ու աենդու զդացումներով օրեր առաջ կը հաշուէ այդ կապոյտ պարիկին դարուսալ, որ իրեն անբացատրելի երանու-թիւններ պիտի լինէ անշուշտ, իրիկունը մրգաղարդ ու լուսաւոր սեղանին չուրջը, և այժմէն իսկ երեւակայական պատկերին առջեւ անկարող կ'ըլլայ սանձել իր սրտէն յորդած ու ջրվիժող

ուրախութիւնը, այլյայլմէ եղած է այժմէն ու կը սկսի խօշական պարեր դառնալ իր մահայէն ստանալիք խարսնաշ ու իտեալ պուպ-րիկն հետիր տրոփուն սրտիկն վրայ սեղմելով անոր փոքրիկ թաթիկները։ Հէք մանկութիւն և կամ գերեզջանիկ մանկութիւն, որովհետեւ միամիտ մը միշտ ինքն իր մէջ այնքան երջանիկ է՝ որքան դիտողի մը կողմէ՝ ողորմելի։

Ա'րդ, հարցո՛ւր գիտակից հոգւոյ մը թէ ի՞նչ է Կաղանդը ի-րեն համար։ Օ՛ր մը՝ որ պիտի անցնի, թուական մը՝ որ պիտի ստուարացնէ բոլորուած օրերու անհուն շարքը. այս գիտակցու-թիւնը իր վատի հետքերը կը թողու սրտի մը մէջ փորագրուած։ Եւ այն ատեն կ'զգաս թէ ի՞նչ կարմէ երիտասարդի կեանքդ, ա'յն-քան զգացումներու, անրջանքի, վերացումներու ամենաքաղցր շըր-ջաննն իր մէկ որոշ կորուառը կուտայ բոլորուող ու անէացող տար-ւոյն ցուրտ գոգք։ Հոն կը հալի ու կ'անցնի անդարձ կերպով ամ-բողջ ժամանակի ընթացքը ուր Տէրը միայն գիտէ թէ ի՞նչ յոյզեր, ի՞նչ յափշտակութիւններ ու ի՞նչ ելեբային խորհուրդներ ես ու-նեցած. ապրած ես իրը զգայուն էակ, տանջուած ես հոգեպէս, նաև երանութեանց մէջ փողփողած. և անա՛ ակամայ կը հրաժա-րեցնեն զքեզ, այդ շրջանէն. պարախս բաղրոտ մը ևս վերելք ը-նել դէպի ի անձանօթ տարին ուր ո՛վ գիտէ բարոյական ի՞նչ անտ-կընկալներ կ'ըսպասն քեզ։ Թերեւս հոն արցունքդ աւելի պիտի կը ու քան ժապիտդ, բայց թո՛ղ որ արդէն կեանքի մէջ լալն ու ինողալը շփոթ հակասութիւններ, են, որ իրենց վրայէն սահեցնե-լով կը թոցնեն օրերուդ շարքը, քեզ լոկ դերակասար մը թողե-լով աշխարհի թատերաբեմին վրայ։ Աշխատէ, վաճն զի դերիդ կո-չումն է այդ, փութա՛ յարատեել որովհետեւ այդ հրամանը ասո-ւածային է ու մեծ։ Ո՞հ, շատ փափուկ է հասուն կեանքը ման-կութեան և պատանեկութեան մէջ. ընտանիկան ամէն պատահակա-նութիւններ հզօր կարթեր կ'երկարեն թարմ պատերու մէջ և գե-րազանց վայելքներու պատրանքով շարունակարար իրենց կը կառ-չեցնեն զանոնք. երկար միջոց մը լաւատես է մարդ ու լաւախոն։ Եւ կ'արմէ՞ որ բաժնուելով այդ ժպատուն շրջանէն մեր ծանրատար յոդնութեանց բաժինը ունենանք։

Կաղանդները նուէրներ կը նկատեմ մարդուս կեանքին մէջ ընծայուած, կուտա՛ս, կուտաս և օր մըն ալ կը զգաս ինքզինքդ դատարկ ու ձեռնուշայն, և աղիուրոմ վիճակի մէջ նման այն հէք մարդուն որ իր սկրական անձերը մի առ մի գերելմա-նին յանձնելէն վերջ, կուլայ անսնց սուգը, և վշտերաւ ներքե-սկրան ու հոգին ծանրաբեռնեալ՝ կ'ըսպասէ թէ ե՛րը պիտի երկարի այն երկնային ձեռքը այս անդամ ալ բուն իսկ անձին հա-

մար, իր տարիներու յաւիտենական համգիստը աւպահովելու համար։ Նոյնը չէ նաեւ տարիներու ընթացքը մարդուս համար երբ անդրադառնայ իր սրտին խորր։ Միշտ պակաս մը, որոշ ամայութիւն մը պիտի նշմարէ հոն, լար մը փրթած պիտի գտնէ իր ներքին երկնատուր տաւիղէն, պիտի ողբայ նա անշուշտ, բայց ապարդիւն։ Հա՛րկ է տոկալ և պատրաստուիլ յաջորդ շրջանին հատ մը ևս նուիրելու համար անկէ։ Մարդ ի բնէ համակերպող ու ինքնախար է, պիտի գտնէ նոր նոր փաստեր, պիտի յերիւրէ նորանոր պատճառանքներ և վերջապէս պիտի յանդի սա եղրակացութեան թէ տարուէ տարի լրջացած է անշուշտ։ աւելի մտացի և կատարեալ է եղած, և անոր համար է որ նուազ կը խնդայ ու կը բերկի, սակայն ափասն պատրանքներ են ատոնք, ամէնքն ալ։ ինչի՞ պիտի վերագրուի այս մեծ լրջութիւնը. գողի մը անգութ ձեռքը չպիտի՞ ուղենք այդ մեծ շրջանին մէջ նշմարել։ չզգար սիրտը առաջուան պէս անշուշտ, որովհետեւ գողութիւն մը տեղի է ունեցած, հոն լար մը եւս խշուած է իր էութեան նուագարանէն։ մենք կը խարինք ինքզինքնիս, սակայն ըստութիւնը կ'ընէ ի՞նչ որ տնօրինուած է։ Կարելի՞ բան է որ ծաղկիկի մը փթթումին հանդէպ և կամ թռչնոյ մը ճախրումին ի տես որդեկորոյս մայր մը զգայ ա՛յն պէս ինչպէս որ կը զգայ բոլոր վարդագեղ երիտասարդութիւնը։ Այլ ի՞նչ օգուտ։ Աստուծոյ կամքն է այդ. պէտք է օր մըն ալ հոգիդ ըլլայ թեթեւ շունչ մը օգասոյլ և մարմինդ ողորմելի ափ մը հող։ Ասոր մէջ ըլլայ թերեւս խորհուրդներու է՛ն սքանչելին, որ խեղաթիւրեալ մարդկութեան մէջ անըմբունելի է սակայն, և կազմաւորեալ տիեղերքը անսպառ խանդովը կը գոչէ։ «Այս է կեանք ու այսպէս է Մեծին՝ Բարձրեալին կամքը»։

ՍԱԹԵՆԻԿ Յ. ԶԵՔԻՃԵԱՆ

Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ի Ւ Ք

Մաղիկի և մբագրութիւնը իր սրտադին չնորհակալութիւնը կը յայտնէ գծագրիչ-ճարտարապետ Յակոբ էֆ. Պետրոսեանի, որ գեղարուեստական գեղեցիկ նկարով մը զարդարեց թերթիս կողքը, իր աշխատակցութեան բաժինը բերելով մեզ գեղարուեստուքն, թերթիս կաղանդի և Ծնունդի թիւերուն համար։

«Կիրառ»ի խմբագրապետութի, Or. Եղիշի Կեսարացեանի, որուն  
վրայ այնան ձեռնհասօրկն խօսած էր մեր նախորդ քիւով  
Հրանք էք. Սաստու, զրուքիւններին մեկը կը ներկայացնենք  
ինս, որ անշուշ հաճոյնով պիտի ընդունուի մեր ընթեցող-  
ներին, իր արժեքաւոր մոռուած էց մը, որ իրապէս արժա-  
նի և զնահատութեան որսան իր պարզած անկեղծիք պատճա-  
ռաքանութիւններուն, նոյնան իր անաշառ ֆնադատութեան  
ոգույն համար:

## ԱՊԵՐՁԱՆԻԿ ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆՑ ՊԱՏՃԱՌՆԵՐ



Եզրէծեի ճշմարիս է որ՝ մարդ մեծադոյն  
մասսամբ իր անձէն կը վնասի, բայց եր-  
բեմն ալ անդիմադրելի պատճառներէ, և  
սարդապէս բնութեան բերմոնքը կը գոր-  
ծէ. երբեմն ալ բնութեան հակառակը.

Ղի սաացական պատճառները զօրաւոր ըլլալով՝ բնութեան կը յաղ-  
թեն, և յոռի սկզբունքի ծաւայել կուտան։ Սյս բնութեան փո-  
փոխութիւնը շատ պատահական է ամուսնական կենաց մէջ,  
ուր երկու ամուսինք կը լուսական գաղափար հաղորդել միմեանց։ Եր-  
բեմն գտնուած են օրիորդներ՝ որ թէպէտ անփորձ և անկատար,  
ամուսնութենէն ետքը խոհական և կատարեալ կին դարձած են,  
և երբեմն ալ խսհուն, համեստ և ազնուակերպներ, որ ամուս-  
նէնէ վերջը յատկութիւննին պակսոծ է. և ասոնց պատճառը բուն  
իրենց ամուսիններն են, որք շատ կերպ անկանոն վարմոնքով կնոջ  
բարքը կը խանդարին։ Ընտանիք մը որչափ ազնիւ և կրթեալ ըլ-  
լայ՝ իւր փայլը անզօր է ինքնին, որչափ ամուսնոյն շքաւոր խնամ-  
քին կամ պաշտպանութեան տակ, որ ընտանեաց փառքը լիապէս  
կը վարձատրէ. բայց կան այրեր՝ զի ընտանեաց շուք և փառք  
ընծայելու տեղ՝ անոնց պատիւը և յատկութիւնը կը խանդարին  
անախորժ բաղեղներու պէս փափուկ արմատներուն կենսական  
հիւթը սպառելով։

Կան տեսակ մը անձինք՝ որք ամուսնական իրաւանց դէմ կը  
մեղանչեն յոռի անկաշկանդութեամբ և կիներէն հնազանդութիւն  
կը պահանջեն իրենց ծանր պակասութեան լուելու և համբերելու։

Ահա կնոջ ճգնաժամը և սիրոյ հարուած մը, զի սրտին անարատ սիրոյ տաճարը կը վիրաւորի. եթէ պարզ և խիստ պարկեշտ տեսակէն է՝ կրնայ մահաբեր ըլլալ հարուածը. իսկ եթէ յանդուզն տեսակէն՝ բարոյական մահ կը պատճառէ. զի ամուսնոյն վրայ համակրութիւն և կարեկցութիւն չզգալով տեսակ տեսակ ընտանեաման վիշտեր կը ծագին:

Կան տեսակ մը իմաստակներ՝ որք թոյլ և վատ մեղկասիրութեամբ, իրենց կիները այն աստիճան փայտայանքով կը պահեն իրգեւ վարդ մը, որուն մինչեւ անդամ փուշերը աչքերնին կը մանէ. չեն տեսներ և չեն զգար. կնոջ պակաս և անխորհուրդ խօսքերուն վրայ խխատ զուարձութիւն յայտնելով, անոր գեղեցկութիւնն ու ամէն ընթացքը չափազանց գովելով և ուրիշ կնոջ հետ բաղդատելով նոյն խակ անոր խնդիրքը իբր պատդամ ընդունելով։ Ասոնց կիները կ'ըլլան գուող, գէգ, պակասաւոր, մոլի և այլն։ Այս կարդէն կը սեպուին նաև տեսակ մ'ալ անարի և կնատ անձեր, որ իրենց ամուսնական օրինաւոր իրաւունքներուն սանձը թողած են կիներուն. փոխանակ անոնց օրինաւորապէս ալիբելով՝ զանի իրենց սոխամարի կամ ապօրինաւոր՝ իշխել կուտան. Քամկնին անզատենութեամբ պարզելով, կնոջ անէն պահանջքները թէ կարողապէս թէ սնկարողապէս կատարելով կ'ուզեն զանոնք զայրացընել, որով աւելի ըմբռատանալու առիթ կուտան յիմարաբար։

Այժմ թող ներեն մեղ այրեր եթէ ճշմարտութիւն կը ճանչնան, որ կատարեալ ամուսնական խխանութիւն վարող և ընտանեաց տէր անձինք չատ քիչերն են, այլ ծայրայեղներ չատ։ Անոնցմէ չատերուն դատելու կարողութիւնը տկար է. ոմանք արտաքին ցոյցերու խաբուելով կիներու դիցական պատիւներ կուտան, երկնաշափ անոնց ձիրքերը կը բարձրացնեն և կամացը խնկարկու կ'ըլլան, թէպէտ անարժամներու։

Իսկ կան ալ, որք կոյր համոզմամբ թիւր գաղափար ունին ընդհանուր կանանց վրայ՝ թէ անոնք պակասամիտ, մոխող, խորամանկ, մոլի են եւն, երբեք անոնց ազնիւ սկզբունքներուն ուշադրութիւն ընելու կարող չըլլալով, եթէ կինը բարի հրեշտակ մ'եղած ըլլայ՝ աղէտ այցին թերամատութիւնը չներեր անոր յատկութիւնները ճանչնալ, այլ իր թիւր կարծիքը ճիշդ ստուգաբանելով, իբր կարծը նիւթ, հաստատ կը պանէ, և իւր տգիտական նախապաշարմունքը իբր պատդամ կը յարգէ։ Այսպիսեաց կիները որչափ բարի և ազնիւ ըլլան՝ արժանաւոր յարգանք չեն գտներ, որով իրենց բարի յատկութիւնները կը տկարանան, և օր ըստ օրէ կ'ըսպառին առանց կատարելութեան ժամանելու, և կ'ըլլան վրհատ, անարի, և լքուն, որ չատ հայ տիկնանց սեպհական է։

Կան կիներ՝ որ իրենց այրերէն աւելի խօհական, չափասէր, տնտեսագէտ և նախահոգ են և իրենց այրերուն թիւր կացութիւնը գիտեն, բայց չեն կրնար անսոց տաժանութեամոց հնազանդիլ, վլ օրինաւոր հրաման արուած չէ իրենց, այլ պարտքը միայն լոել և հնազանդիլ է: Ուստի անսոց ամէն տեսակները յիշել անհնարին է, այլ գլխաւորները միայն յիշելու հարկը կ'զգամք:

Կան խիստ ագաներ՝ որոնց ոսկիները ընտիր որժէքը կորսընցուցոծ և դալկագոյն եղած են իրենց տիրող գէմքին նման, որ հարուստ վիճակին մէջն իսկ աղքատ և թշուառ կ'ապրի որով ընտանեաց և իր կեանքքը կը դառնացնէ. յսեր, կամ չուզեր լոել Աւետարանի ճշմարիտ պատգամը թէ «Զոր պատրաստեցերդ յետ մահոն ո՞ւմ լինիցի», և ահա ասոնք նաև ընդվզել կու տան կանայք ընտանեկան օրինաւոր կացութենէ:

Կան չարագոյն ևս խիստ մոլիներ, այն է՝ արքեցողներ. ծոյլեր, վատ մեղկասէրներ, խիստ մոխողներ, ևն. ևն: Արանց այս կերոց պակասութիւնք մարդկութեան խղձի գէմ մեղք կամ մոլութիւն են ինքնին. սակայն ամուսնական կենաց մէջ գժրտղութիւն կը բերեն: Ո՞հ, ինչո՞ւ չը համարձակիմ ամուսնական կեանքը փրրկութեան կամ առաւապանքի միջոց հա հարել. վի չատ տնդամ բաղդին բերմամբ լծակցած են բարիներ չարերու հետ, որոնց ընտանեկան աղետալի վիճակը անկարելի է լիովին յիշել:

Ահա ընտանեաց բարդաւաճման ժամանակը թոյներ, որոնցմէ զգուշանալ պէտք է ամէն Հայ աղջիկ:

ԵԼՊԻՍ ԿԵՍԱՐԱՑԵԱՆ

## Ե՞՞Ն Զ Պ Ի Տ Ե Ը Լ Լ Ա Մ

(Ե Խ Ա Յ Ա Յ Խ Օ Ս Ի )



Ե՞՞Ն Պ Ի Տ Ե Ը Լ Լ Ա Մ առաջ պէտք է զիրյուչումն ընեմ կեանքիս անցեալին, այն անցեալին՝ որ մարդկային սեփի գոյութեան դարաւոր և աղջամղջային առաջին օրերէն մինչեւ ներկայ օրերը կը հասնի:

Ի՞նչ էի անցեալին մէջ, Բայ, շատ հեռու ու մըուշապատ է անցեալս, թոյլ առեւք որ քիչ մը դանդաղ և յամրօրէն պատաս-

խանեմ. յիշատակներս ամփոփելու կարեւոր պայման մըն է այս : Անցեալս . . . նոր երաղէ մը արթնցողի մը պէս կը յիշեմ այդ անհետացող օրերը : Ծայրէն սկսիմ : Երբ կերայ արգիլեալ պտուղը ու կերաւ ինծի հետ միակ ընկերս Աղամ, տարբեր տեսանք զիրար, բան մը զգացի մէջս . յուղում մը հեշտ, թմրեցուցիչ սարսուու մը, զոր մինչեւ այսօր տակաւին կարծես կ'ըզգամ երակներուս մէջ . հրեշտակային անմեղութեան բարձրութենէն ինկած ու թէեւ ամօթի, բայց նոյն ատեն հաճոյալի ստուեր մը կուգար մթագնել աչքըս, երբ տակաւին ոչ ոք կար չուրջս բացի միակ ընկերէս, որ ինծի պէս նոյն յուղումն ունէր, բայց ատեն ատեն միայն կը ստիպուէր խոստովանիլ և սակայն ի՞նչ փոյթ . շուրջիններս աւելի գեղեցիկ սկսան երեւնալ աչքիս, երէկի հեղասահ առուակին մըրմունջը տարբեր կերպով կ'ազդէր այսօր, մարգագետինը՝ տարբեր գունագեղութիւն մը, երկինքը՝ աւելի հմայիչ, արեւը աւելի զբւաթ ու գիշերը . . . աւելի հեշտին տպաւորութիւն մը կը թողուր զգայանքներուս վրայ :

Հրապոյի, խարկանքի, յուղումի առաջին այդ օրերէս քիչ ետքն էր . . . այո, քանի մը օրերէ ետքն էր — որչափ կը յիշեմ — երբ օր մը դէգ բնաւորութիւն մը առաւ ընկերս : Օրերը անփոփոխ, ներդաշնակորէն սկսան յաջորդել իրարու, նոյն յաջորդականութիւնը ունէին նաև տարուան եղանակները, արօտին կանանչը գեղնեցաւ, քաղցրահամ պտուղներ տակաւ եղանակն ու անոնց մով յագեցնելով ծարաւի պասուքս, մխիթարուեցայ : Տերեւաթափի եղանակն ալ տեսայ. ամէն օր աչքիս առջեւ հատիկ հատիկ կը թափէին ծառերուն սաղարթախստ վունջերը, ամէն օր կը մեռնէր անուշաբոյր ծաղիկ մը, ցուրտի եղանակը կ'ըսկսէր . և օր մը, Սատուած իմ . . . ի՞նչ օր, արեւն ալ երեւան չեկաւ, գեղեցիկ արեւը, զոր հոգիիս չափ կը պաշտէի, պահուըտեցաւ ու կապոյտ երկինքը սև ու մռայլ վիճակ մը զգեցաւ, ցուրտն ու գիշերին խաւարը աճարկու էին . . . սարսափեցայ : Ընկերս անմռունչ կը խորդար, ըստ թէ առաջին օրուան Աղամս չէր, դէգ ըլլալ սկսած էր, ժպիաը տակաւ աներեւութեցած իր աչքերէն, ատեն ատեն միայն — գիտէ՞ք ի՞նչ ատեն — առաջին օրուան բարի, քաղցրախօս Աղամը, ու այն ատեն բոլորովին տարբեր մէկը կ'ըլլար : Խաւարին գիշերուան մը վաղայաջորդ օրը լեռ ու դաշտ ծածկուած տեսսայ ճերմակ ու պաղ սաւանով մը : Սիրտիս հետ մարմինս ալ սկսած էր սառիլ, Աղամին հետ կը տաքցնէինք զիրար, բայց պաղ էր սիրտերնիս, առաջին երջանիկ օրերը, մեղք, թռած գացած էին :

Ու օր մը, երջանիկ թէ դժբախտ օր, աղէկ չեմ կընար որու-

շել, ներեցէք այսափ հեռաւոր անցեալի մը վերցուշումը անցուշտ չի կրնար անմիերի մանրամասնութիւններ մէջ բերել —, ներքին ցաւեր ու տագնապներ զգացի, լնական կազմիս խանդարումը տես սակ մը երկիւղով երբ կը մտատանջէր զիս արդէն, տագնապս սկսաւ աւելնալ ու անոր արդիւնքը եղաւ ինծի նմանող արարածի մը երեւան գալը . . . : Նորածինին ճիշերը անուշ յուղումով յուղեց հոգիս ու համակ զգայնութիւնս — այսօրուան պէս կը յիշեմ —, և այդ կեանքը ասպրեցայ ու ապրեցայ մինչեւ այսօր . առջնեկիս յաջորդներն ալ ունեցայ տակաւ : Օրեն ու եղանակները անընդա հատ յաջորդեցին իրարու, ձերմակ ձինի եղանակն ալ անցաւ ու դարձեալ ողջունեցի քաղցրիկ զեփիւռի արշաւոյները : Եւս կոչեց զիս ընկերս, մայր կոչեցին՝ զաւակներս, կին կոչեցին՝ հեռաւոր սերունդներս : Սիրեցին ամէնքն ալ, պաշտեցին ամէնքն ալ մինչեւ այն ատեն երբ առոյդ էի ու գեղեցիկ, աստուածացուցին իսկ զիս՝ ու յաւերժահարս կոչեցին, Հերա եղայ, և տաճարներ կանգնեցին ինծի համար՝ բայց անհաւատարիմ եղան ընկեր Ադամիս սեռինները . զօրաւոր էին, խօսքը իրենցն էր, զիս խարելու ջանացին, հրապոյր վնասուեցին վրաս, հրապուրիչ եղայ, հրճուեցան, ու վարուիլ պէտք էր, վարուեցայ . գոհացում առւին իրենց զգայնութեանց ու . . . , արհամարհնեցին, զիս իւստած՝ անոնք ծավիահարեցին ու ևս լացի . միտքս ու կամքս ընդվզեցաւ, ուղեցի փոխարինել ո՞հ, այն ատեն զիս Մեգերա կոչեցին :


Ահա կեանքին, անվերջանակի կեանքին յաւիտենական այս հոլովումին մէջ փոխն ի փոխ ինկայ, եղայ, լացի, խնդացի, հեղանեցի, ժապեցայ, արհամարհնեցի, սիրեցի, իրեւ մայր ապրիլ ու զեցի, չգոհացան, տարիուհի կ'ողեին տեսնել զիս, անոնցն էր կամքը, անոնցն էր իրաւունքը, ջանացի համակերպիլ : Երբ այդ սեռը սէրս կը վնասուէ, սիրտս կը խնդրէ, ծնրադիր կը պաղատի, այդ պարագային ատենք են իր առուած սասորոգելինները, «Ազաւնի, հրեշտակ, գեղեցիկ սեռ», է՞հ, մարդ ևս, կը սիսալիս, կը հաւասարս, կը վստահիս, ու կը գոհանայ իր պահանջը, ո՞հ, այն ատեն . . . այն ատեն կ'ըլլամ «Տգեղ սեռ, տկար սեռ» ելն . հազար ու մէկ նուստատացուցիչ բառեր ու խօսքեր :

Սյո՛, ո՞վ իսմ սեռակիցներս, ևս անցայ գարերու անընդհատ փոփիսականութեան ենթակայ այս չրջաններէն, ու բովերէն համեր առի, բայց քիթէս բերնէս ալ եկաւ, փորձուեցայ ու միւս սեռին ամէն քմահաճոյքներուն ենթական ու խաղալիքը եղայ, բոլորովին սահմանափակուեցան իրաւունքներս, ու ինքզինքնին զօրաւոր մակդիրով որակած սեռին հաճոյքին առարկան, խամաճիկը եղայ : Առաջին օրերուս մէջ Ադամին պէս կրնացի խորհիլ,

գործել ու երեւակայել . դլխէս անցած զանազան վիճակներս ու երեւոյթները բոլոր կարողութիւններս անդամակութեցին բացի... երեւակայելու կարողութենէս , անոնց ներդութեանց ու խարէութեանց դիմագրաւելու համար ակամայ հետաքրքիր ու գէշ տեսակէն հետաքրքիր մը եղայ , պարզ խօսքով ինկայ , նուաստացայ և հասայ այն վիճակին՝ ուր ուրիշ մը օգնութեան կարօտ մնացի , միւս սեռին ուժին կրթնեցայ և անոր ձեռքէն հացի սպասելու վարժուեցայ , այնպէս որ անոր ո և է ակարութեանը միջոցին , կամ բարոյական կամ Փիզիքական մահուանը պարագային կը ստիպուիմ լալ , ողբալ ու դժբախտ ըլլալ ես ալ , իմ սիրած զաւակներս ալ : Ո՛չ , ո՛չ , լաւագոյն է որ թօթուեմ այս թերութիւնս , ու ապացուցանեմ թէ ես ալ մարդ եմ : Ուրիմն կարգը եկաւ ըսելու թէ ինչ պիտի ըլլամ : Բայց մի վախնաք , ընութիւնը զիս բարի ստեղծած է , վրէժինդիր ըլլալու համար չէ որ կ'ուզեմ փոխուիլ , Աստուած չընէ , փոքրոգութիւն է ատիկա . այլ պիտի ուզեմ մեծ ըլլալ , աղնի ըլլալ , օգտակար ըլլալ և միւս սեռին ոչ թէ ախոյեանը , այլ արժող ու յարդուող հաւասար ընկերն ըլլալ :

ԶԱՊԵԼ ԶԱՔԱՐԵԱՆ

## ՊԱՏԿԵՐԻԴ ԱՌՉԵՒ



Ա. Ա. . .

Դեմքը վընիս ու փարքամ  
իր զիծերով բոլորշի,  
Յոյզով խինդով և սարտամ  
Նըման գոդրիկ չինչ դունի :

Այժերուդ քոցն արծարծուն  
Շողը բեկրեկ ճակատիդ,  
Տարիանիներով ոլորուն  
Մուս մը լրին զիս վըտիս :

Ու յօնիերուդ սեւ կամար  
Պրշանիլ վառ եւ նըրքին,  
Կ'զզամ թէ միշտ ինձ համար  
Ուժի խըռովի մանձկագին:

Դեմքը վընիս ու փարքամ  
Շուշանի թեր անքարքան,  
Յոյզով խինդով դեռ սարտամ  
Դերեց հոգիս սիրավան :

ԱՐՓԵՆԻ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ





ՏԻԿԻՆ ԱԳԱՊԻ Մ. ՏԵՐ-ՆԵՐՍԻԿԻՍԱՆ

Ողբացեալ Տիկին Ագապի Մ. Տեր-Ներսիսեանի նկարագիրը պատկերացնող  
նետեւեալ զգայուն գրուքիւնը, զոր վերջին պահուն սուածանք մեր ան-  
գուգական գրագիտութի Տիկին Զապել Հ. Ասառուրէ, մասնաւոր  
հաճոյքով մը կը հրատարակենք, արձագանգը ըլլալով տիպար  
նայ կնող մը օրինակելի կեանքին :

## ՄԱՅ ՄԸ ԵՒ ԿԵԱՆՔ ՄԸ



ԲՅԵՔ սարսափ ազգած չէ ինծի մահը : Մեկնումի  
մը, բաժանումի մը դառնութիւնը մահու չտփ աղ-  
խուր եղած է ինծի համար, և մահը փոխագարձա-  
բար բաժանումի մը ցաւագին սարսուռովը միայն  
համակած է զիս, որուն ետեւէն նայած եմ միշտ յոյսով արցոն-  
քիս մառախուղին մէջէն :

Կեանքն ալ յարատեւ բաժանում մը չէ՞ միթէ : Պէտք է տմէն  
բան կորմնցնել . մեր մէն մի քայլին կը կարմացնենք զմեղ էակներուն

և իրերուն կազող աներեւոյթ զօդերը, և անդադրում մահ մը չէ ասիկա :

Բայց կը միմիթարուինք, որովհետեւ մեր հոգիին բոլոր ձըգտումները կը ցրուին դէպի հմայքոս ու դգուոտ գորովանքները կեանքին, դէպի ի բնութիւնը, դէպի ի գեղարուեստները և բոլոր վայելքներն ու պարագերը, որոնք իրարու կը յաջորդեն իրենց աննդահատ փոփոխականութեածը, և յաւիսենական ցնորքը զմել կ'օրոք կը պարուրէ շարունակ : Միւնոյն բանը մահուան առջեւ . կուլանք և կը միմիթարուինք յիշատակներով, և մեղի համար արցունքի չափ սփոփիչ պատրանք մըն է խօսիլ մեր սիրած էակներուն վրայ, որոնք կը միկնին աշխարհէն, զորս ստելայն մեղի մօտ կը զգանք շարունակ, քանի՛ իրենց յիշատակները և պատկերը ունենանք մեր աչքին առջեւ :

Տեսէք այս դէմքը . պարզութեան ու անմեղութեան որտաշարժ անձնաւորութիւնն իսկ է, ուր թափանցուն միտք մը իր գրոշմը դրած է : Այս գրեթէ մանկական պատկերին առջեւ, խանդաղատոնիքի զգայումով մը կը հումակուիս, և իր գերադանցապէս ալշնիւ հոգւոյն հաղորդական յորդումովը կը յուզուի հոգիս :

Ես այնքան տարբեր՝ դտած էի զինքը ուրիշ կիներէ, որ ուսումնակիրութեան յարաւեւ նիւթ մըն էր ինծի համար իր անձը, իր կեանքը, իր հոգին մանաւանդ : Իր արտաքին պարզութիւնը դրաւած էր զիս նախ, յետոյ հետզհետէ ճանչնուլով իր մտաւոր զարգացումը, իր սրտին ձիրքերը և զանազան կարողութիւնները, հիացած էի իր վրայ :

Ոչինչ կար անձին վրայ փայլուն կամ փայլելու հակամէտ, ոչինչ իր խօսակցութեան մէջ՝ յաւակնոտ կամ պարծանքի նկրտող, ոչինչ իր արդուլարդին կամ վարժանքին մէջ որ քեզի մտածել աւայ որ և է ճիզի մը կամ կեղծուած նպատակի մը : Ամէն բան պարզ, ան'եղծ և հա նետո էր իր վրայ, և ամբողջ անձնաւորութիւնը հումակրանքի, բարեացակամութեան եղական արտայայտութիւն մը :

Շատ հիացող մը չեմ մայրական սիրոյ և անձնուիրութեան համդէպ. ամենեւին տարօրինակ չեմ դաներ որ մայր մը անհուն դուրդուրանք տնինայ իր զաւակներուն համար, քանի որ անոնք իսկ են իր երջանկութեան ազբիւրը, և զանոնք սիրելով ու խնամելով ինքզինքը սիրած՝ և իր երջանկութեան հոգ տարած կ'ըլլայ : Սակայն շատ անգամ կ'ըսէի հէք Տիկին Աղասիին . . եթէ երրեք բառարան մը շինեմ, մայր բաւին զիմացը քու անունդ պիտի դրեմ :

Որովհետեւ կը զգայի թէ զգւխիչ բան մը կար իր մայրական

ավրոյ արտայայտութեան մէջ, ուր իր անձը, իր երջանկութիւնը, ամէն նկատում կ'անէանար զաւակներուն անդորրութեան իահալին առջեւ:

Եետոյ գիտեմ թէ ճշմարիս մայր մը իր տարամերժ սիրոյն մէջ կը խեղդէ կամ կը մոռնայ ուրիշ շատ մը պարտականութիւններ, շատ մը զգացումներ, աշխարհիկ կինը մէկդի կը նկաէ իր հոլանի զգեստները, գրագէտ կինը իր գրիչը, ընկերատէր կինը իր յարաբերութիւնները, և ամէնքը զրեթէ իրենց անյաղթելի, խորհրդաւոր ճաշակները, պչուա բնազդները կը մոռնան, պղտիկ օրորոցի մը առջեւ, ուրկէ ելած տկար ճիչ մը կը սարսուացնէ զիրենք: Իրենց բոլոր փառասիրութիւնն, բոլոր հրայրքը կը բերեն կ'ամիու փեն փոքրիկ էակի մը վրայ որ նոր ակնկալութիւններով, նոր ուրախութիւններով կը պճնէ իրենց կեանքը:

Բայց մայրութիւնը Տիկին Ագամիի մոռցնել տուած չէր իր պարտականութիւններէն ոչ մէկը. ինչպէս գերազանց մայր, նոյնքան անձնուեր կին, պատուական քոյր և անկեղծ բարեկամ էր: Երբեք զանց չէր առներ իր կրօնական և տշխարհիկ պարտականութիւնները, և իր բարեկամները, իրենց զուարթ կամ ալսուր օրերուն, միշտ բախտ կ'ունենային վայելելու իր վշտակցութիւնը կամ խնդակցութիւնը, որ անկեղծ էր:

Եւ անկեղծ էին իր համակրութիւններն ալ, սրուանց կը տառապէր քու տառապանքդ տեսնելով, և խջծի խայթով մը չարչարուած կը զգար ինքոյնքը վայելելուն համար ուրախութիւն մը, որուն չէր կրնար մասնակից ընել ուրիշները:

Կեանքի գժբախտութեանց մէջ անվեհներ՝ իր բուն ցաւը կը մոռնար քաջալելելու համար չուրջը գտնուողները: Առողջ միտքերու յատուկ լաւատեսութեամբ օժտուած՝ յուետեսի բոլոր նախանզոգութիւնները ունէր: Տեսած եմ զինքը իր ընտանիքին անդամներուն, զաւակներուն հիւանդութեան անկողնին քով, մշտընջնական ժամանակուր գէմքին վրայ, ճակատը հաւատքի լոյսովը պայծառ, և աչքերը խմացականութեան բոցովը արթուն:

Իր փափկանկատութիւնը կը հաւատարէր իր բարեկամներուն համար ունեցած անձնուիրութեան. երբ զքեզ երախտապարտ բնէր, չնչին ասիթ մը, աննշան պարագայ մը կը սուեղծէր քեզմէ ծառայութիւն մը խնդրելու, որպէս զի ինքոյնքդ պարտական չզգաս իրին:

Ի՞նչ զդուշաւթիւններով կը մօտենար աղքատին, զրկեալին, անկեալին, յանցաւորին. ի՞նչ լայն իմաստասիրութեամբ կը չափէր անոնց կեանքին փուլերը, ի՞նչ խորին հօգերամութեամբ կը դատակէր զամնաք: Եւ այս ամէնը ոչ թէ բառերով, ոչ թէ պոռուա-

իւսութեան հոսանուաը վիչելով ամէնուն աչքին, այլ գաղտնի, զգոյշ և գործնական կերպով:

Իրեն նման կիներ ընդհանրապէս հովարտութիւն մը, զգուանք մը ունին իրենցմէ տարբեր խմորէ շինուած մարդոց հանդէալ, իրենց առաքինութեան ճերմակ զգեստը կը վախնան անոնց հպիմամբ առասելէ. բայց ինքը այդ վախը չունէր, վասն զի ոչինչ կրնար արատել իր մաքրութիւնը:

Չեմ կրնար մոռնալ իր անբաւ ներողամտութիւնը, որով կը վարուէր նոյն իսկ իր թշնամիներուն հետ:

Կը յիշեմ թէ վիրաւորուած էր տիկնոջ մը դէմ, որուն հետ մօտէն յարաբերութիւն ունեցած էր: Օր մը ինձի եկաւ անոր ո՛ւր բնակիլը հասկնալու համար, իմացեր էր անոր դժբախտութիւն մը պատահած ըլլալը:

—Պիտի երթամ զինքը տեսնեմ, ըսաւ, մարդ է, սրանեղուաթեան վայրկեանի մը կրնայ զիս վիրաւորած ըլլալ, բայց ես եղածը մուցայ, կ'ուզեմ որ ան ալ մունայ:

Յետոյ գիտէր տմէնուն լեզուն խօսիլ. խոնարհիլ մինչեւ տգէտը, ուստիկը, գեղջուկը, մանուկը. և բարձրանալ մինչեւ գիտունը, զրագէտը, խմստասէրը, միշտ պահելով իր խօսելու անոյշ, պարզ, մտերիմ եղանակը և մեղմիկ ձայնը, որով ամէնուն վատահութիւնը կը զրաւէր: Վասն զի իր խօսակցութեան մէջ, կը փափաքէր որ դուն իրաւունք ունենաս, որ դուն իրմէ աւելի իրազեկ, աւելի ողերճախօս գանես ինքինքդ, և կարծես թէ գոհ եղած է քեղմէ:

Ուստի փոքրիկ տղաքն իսկ համարձակ կը մօտենային իրեն և կը սիրէի զինքը, և այս է պատճառը որ այսօր կոսեան և Համազգեաց վարժարանի սահները կու լան իր գերեզմանին վրայ:

Ինքը թերայի լաւագոյն ընկերութեան մէջ մեծցած ու ապրած, անոր սովորութեանց և արարողութեանց կատարելապէս հմուտ, զանոնք գործադրելու ըստ ամենայնի կարող, կը զարտուղէր անոնցմէ ամէն պարագայի մէջ, ուր իր լուրջ միտքը տարբեր ուղղութիւն մը ցոյց տար իրեն: Եիթթականի հետամուտ կինը չէր. իր զաւակներուն և ընտանիքին հանդսութեան համար արդարեւամէն բան կ'ընէր, բայց իր անձը նիւթով չէր գոհանար, հոգին վսեմ պահանջումներուն կը թեկնածէր:

Պէրպէրեան էֆէնտիի կանանց վրայ դրած վերջին յօդուածը, որ իր գրականութեան ամէնէն հիանալի էջն է, պիտի ըսէի թէ իրեն ափալար ունեցած էր հէք Տիկին Ագապին, եթէ մօտէն ճանչցած ըլլար զայն:

Ճիշդ այդ իտէալ կինն էր ինքը, կնոջական սուտ հրապոյր-

ներէն պժգացող, ֆիդիքապէս հաճելի ըլլալու դաղափարէն աշմըցող, տունին, տեղին, ընտանիքին երջանկութեան բաղձացող առաքինի՝ կինը, որ իր անձնուվութիւնը չի հոչակեր, որ իր արժանիքները քողի մէջ կը փաթթէ, և նոյն իսկ հանրութեան օգտին աշխատած ատեն՝ քեզի կարծել կուտայ թէ թեթեւ ձեռագործ մը կը բանի:

Ահա՝ այն կինը որ երկու չարաթ առաջ բաժնուեցաւ մեղմէ, և մինք աչքերնիս յառած դեռ կը նայինք իր եածւէն, լալով այլ բաղանելով ինչ որ կը թողու մեղի. իր օրինակը, իր յիշատակը:

ԶԱՊԵԼ Հ. ԱՍՏԱՏՈՒՐ

## ԱՅՆ ՏԱՐՈՒԱՆ ԾՆՈՒՆԴԱ

(ՎԵՐՑԻՇՈՒՄՆԵՐ ՈՒՍՍՆՈՂՈՒՃԻՒ ԿԵՍՆՔԵՍ)



ԵԿՏԵՄԲԵՐԻ վերջին օրերուն հետ՝ դպրոցնիս կ'ակսի պարպածիւ իր գիշերօթեայ բնակչուհին ներէն, որոնք իրենց հետ կը տանին հոն եռացող ամենօրեայ զուարթութիւնը։ Ծնունդն է զոր կ'երթան տօնել ծնողաց հետ միասին։ Մէն մի սանուհի, — մէջ մէկ կանխահասա ծշմարի՛տ կենցաղագէտ, — հրաժեշափ պահուն չի մոռնար ջերմապէս հրաւիրել զմեղ որ իրեն ընկերանանք և իրեններուն հետ խմբուինք պաշտելի հօմեին մէջ։ Հարկադրուած ենք մերժել ստկայն քրոջական այդ ասպնջականութիւնները՝ որ գորովագին բաւերով կ'արտայատուին, վասն զի տնօրէնուհին փափաքած էր որ իր քոլը կինայինք։

Երջանիկ օրերու երջանիկ մեկնում՝ անոնցը, ու մինք կը մընանք բոլորովին առանձին, մենք՝ տիսուր երրորդութիւն մը կըրթանուէր նժդեհներու. երկուքը ուսուցչուհի, մին վերապայցի, միւսը Միւնիսցի, իւրաքանչիւրը անշուշտ իր ծննդալայրին ուրոյն գաղցրութեանց վերյուշմանը մէջ միսրճուած. մինչ ես թերեւս անոնցմէ աւելի ենթակայ սիրելի ծննդալայրին՝ Պոլսոյ կարօտախտին,

երբ միտք կը լերեմ իմի՞ն Կաղանդս իր թռչուն-բոկեղներով, իմի՞ն Ծնունդս, իր կէս գիշերի զանդակներով, որ անկողնէն ընդուս կը հանեմին զմելզ հկեղեցի փութացունելու համար:

Քանի մը օր առաջ ժխորով, կենդանութեամբ, ու ծիծաղներով առլի այդ սրահները հիմակ իրենց ամայութեամբը քարայրներու երեւոյթը առած են մեր աչքին ուր դատապարտուած ենք ճգնել, փոխանակ վայելելու տօնական ցնծութիւն մը: Այսպէս, տերով դատարկութիւնը տեսակ մը վճառանք սպրդեցուցած է մեր երեքին ալ սրուէն ներս, հակառակ այն սիրազեղ վերաբերման՝ զոր մեր ամօրինուհին կ'ունենար մեղի նկատմամբ, մոռցունելու համար մեր առանձնութեան դատնութիւնը: Ակնյայտ արտունչ մը կը կարդացուէր հիմայ Գերման և Թրանսացի օրիորդներուն դիւմագծութեանցը վրայ, և ես թէպէտ ներքնապէս ուրախ՝ իրենց ներկայութիւնը ունենալուս՝ կ'սախուելի արդարացունել սակայն այն գզչումը զոր ա՛լ բացէ ի բաց կը յայսնէին իրենք, տուներնին չի վերադառնալնուն համար, եղանակին խստութենէն ու Մանչի ալիքներէն վախնալով: Մեղ կը մնար համակերպիլ բաղդին և շարունակել մեր կղզիացումը գսրոցին սեմէն ներս, հոն տօնել Ծնունդը Հիւսիսացին Անգլիոյ անդորրաւէտ այդ խորչին մէջ՝ ուր դիսպուածը և մանաւանդ բարի անօրինուհիի մը տրամադրութիւնը ի մի կը խմբէին այսքան այլազան ցեղերու պատկանող անձեր, քրիստոնավայել եղբայրակցութեամբ մը:

Խթման իրիկունը կ'իրիկնանար սակայն: Հուսամուտներուն առջեւ կանգնած, մթնչազի այդ պահուն, հետաքրքրութիւնը ու նեցած էինք քիչ մ'ալ դուրսի կեանքով զրադելու: Օդը սպառնական համեմատութիւններ կ'առնէր, և առաւօտէն ի վեր փշող քամին՝ անջրագետին մէջ գեռ ևս անխոնչ իր ոռնումներէն, ամէն ինչ գզրդելու, տապալելու, մոլուցք մը ցոյց կուտար: Հիւսիսացին ծովը աւելի քան երբէք փոթորկայոյդ՝ իր կոհակներուն ճերմակ գարգմանակը կ'արտախուրքէր ծովեղերքի խարսկաց սեղ բարձունքին, վայրի, անաւո՞ր երածշտութեամբ մը: Հակառակ անոելի ցուրտին, սառ կապած ուղայատակներուն, հակառակ խօս փշումներուն, և հակառակ այն խացուցիչ դոս ու գոչին զոր ծովափ խուժող ալիքները կը մունչէին անդուլ, փողոցներուն մէջ ոգեւորութիւնը յարածուն հանդամանք մը կ'առնէր: Ցրուիչներ՝ իրենց պայթելու աստիճան ուստած պայտասակներով՝ քաշելէ աւելի կը սահէին արագ արագ, չնորհաւորութեան քարթեր սեմերէ ներս ձգելու համար: Վաճառասան սպառեակներու կը խառնուէր խումբը այն ուրուտանեսիլ էակներուն՝ որոնք քառուզիներու բերանը կը ոլքառան պատահական թեթեւ բեռնակրութիւններ կատարելու հա-

մար։ Սյապէս խօլ շտապում մը կար չորս դին նուէրի թուղթով փաթութուած ծրաբներ երջանիկ հասցէներու փութացունելու համար։ Մինչ, իրենց կարգին՝ կողովի, քնարի, թաղարի այլաղան ձեւերով ծաղիկի փունջեր երկիւղած առկախումներ ունէին ձեռքերէ վար՝ անեղծ տարուելու համար իրենց տեղերը։ Անցուղարձի այս թոհուբոհին մէջ դիւրին էր նշարել անանինե՛ր ալ որոնց մասին յայտնի տարակուսանք մը կ'ունենայ մարդ թէ ո՞ւր էր իրենց երթալիք տեղը այդ գիշեր, ունէի՞ն տաքուկ ապաստան մը հանգիստի, և կամ կ'սպասէ՞ր հոն շուրթ մը գորովի բառ մը թոթովող տական անոնց մօտէն, ճիշդ անոնց մօտէն էր որ կ'անցնէր դասը այն հապճեպող մարդերուն՝ որոնց քայլերուն կարծես շոգի կուտար ժամ առաջ տուն համանելու եւանդը։ Փիր, խիզախ, ուրախ, հեւ ի հեւ երթ մը, — աւելի վաղը մը քան թէ երթ—դէպ ի բոյնը ընտանիքին, հոն, ուր սիրելիներ կային ակընդէտ, հոն ուր Ծնունդի սեղանն էր սարքուած Ծնունդի մշտագալար ծառին հեա, հոն ուր աւանդական թշն թշնէլը ու հնդկահաւը պիտի ճաշակուէր, ուր պիտի երգուէր սէրն ու երջանկութիւնը։

\* \* \*

Ինքնամիփոփում մը համակած էր զմեզ երկար ատեն դիտելով դուրսի այս կեանքը, մինչ մեր երեւակայութիւնը, իրերու բնական բերմամբ, ճիշդ այդ բոպէին նորէն կը սլանար դէպ ի այն վայրերը, ծոցը այն շրջանակներուն ուր մեր սիրելիները կային, անոնց հետ մնալու կարօտով տարուան այս անբաղդատելի կերպով խորհրդական իրիկունը։ Չե՛մ դիտեր թէ որքան ատեն մնացինք այսպէս լուռ և անժարթ, այլոց երջանկութեան տարօրինապէս խանգամակառ փութկոտումին հանդիսատես, երբ վարը, դպրոցը եղերող պարտէզին դուռը կը բացուի և հնդ մատաղատի աղջիկներ ներս կը մտնեն դունապանին առաջնորդութեամբ, կ'սկսին ոսնողուիներէն վեր ելնել զգուշաւոր և վեհերոտ քայլափոխով մը։

Իրարու երես կը նայինք երեքնիս փոխն ի փոխ, մեկնութիւն մը ջանալով գտնել այս նորեկներուն մասին, առանց սակայն արդիւնքի։ Կը յիշէինք միայն ցերեկին տեսած ըլլալնիս յարդարումը շարք մը անկողիններուն՝ աղախիններու կողմէ։ սակայն այս երեւոյթը ներշնչած չէր մեզի գիշերային հիւրերու գաղափարը, Ո՞վ էին ատոնք, ո՞վ կըսային ըլլալ։ օրուան այլ պահուն երբ դպրոցնիս իր դուռները փակելու վրայ էր ալ։ Արդեօք աղգականներ էին կամ զաւակները մօտաւոր ծանօթներու, ընծաներով եկած։ իրենց յարգանքը մատուցանելու։ Բայց չէ՛ արտաքին կերպարանքնին ոչինչ ունէր բարեկեցիկ գասու վիճակ մը շեշտող։ Ուրեմն գիշերային հիշւր, սեղանակից մեզի։ Անտանելի՛ բան պիտի ըլլար

աս . մտածումը անգամ անհանդիսա կ'ընէր մեղի , երբ մենք պատճառներ ունէինք ամէն առենէ աւելի ա'յդ գիշերը սիրելու մեր միայնութիւնը , օտարութիւնը գէմքերու ներկայութենէն գերծ՝ մեր ուրոյն յիշատակներովը ապրելու համար :

Վարէն՝ գպրոցին անեղագոչ «թամ թամ»ը կը հնչուի ընդուա , տօնական օրի մը վայել հանդիսաւորութեամբ , ու կուգայ ընդմիշել մեր ենթագրութեանց շարքը : Շքեզ հրաւէր մըն է ասիկա զմեզ Ծնունդի սեղանին շուրջը խմբելու , Նրբանցքին մէջ՝ ծառայէ մը կը տեղեկանանք թէ իրաւունէ գիշերային հիւրեր են այդ աղջիկները , մենէ ոչ այնքան հետու , Սէնթ ձօնս որբանոցին պատսպարեալներէն , զոր մեր անօրինուհին ուղած էր որդեգրել Ծնունդի օրերուն , անսոն երջանիկ վայրկեաններ առթելու ազնիւ առաջաղջութեամբ : Այս սովորութիւնը ունէն արդէն քաղաքին՝ Սքառպարի բարեկեցիկ ընտանիքները , և մեր հինգի խմբակը հօն ապաստանող բազմաթիւ սանուհիներուն վերջին մնացորդն էր , որմէ յետոյ որբանոցը կը գատարկանար իր հէգ , բաղդէն անժառանգ բնակչուհիներէն :

Սեղանատունէն ներս մեր մաւաքը գէմ առ դէմ կը բերէ զմեզ իրենց հետ , և ներկայացումնիս ամենէն պարզն ու սրտագրաւը կ'ըլլայ :

— «Ահաւասիկ ձեզի պլոտիկ քոյրեր՝ որոնք եկած են Ծնունդը մէկտեղ տօնելու», կ'ըսէ անօրինուհին , իր սրբանոյշ դէմքին վրայ մօր գգուանքի ճառագայթումնով մը , ու կը յիշատակէ իրենց անունները , և փոխադարձաբար :

Իրենք՝ որոնց ներկայութիւնը յանակնկալս անհանդիսա ըրած էր պահ մ'առաջ մեր մենասէրի եսամոլ հակումները , հիմակ սակայն կը թուէին կերպով մը մուցանել կամ գէթ թեթեւցունել տիրութիւնը որմէ համակուած էինք ամէնքնիս , վասն զի մեր առաջքը կար անունապէս անդութ և ցաւագին պատկերներ : Եւ ինքնարերաբար , առանց մանրակրկիս նկատողութեանց , առանց այլեւայլի , «կ'զգայինք որ կարեկցութեան զօրաւոր հօսանք մը կը կազմուէր , կը յորդէր մեր հոգւոյն ալքերէն գէպի ի անսոնց , կարեկցութիւն՝ որ համակառութիւն էր մանաւանդ :

Ճոխ սեղանի մը շուրջն ենք հիմայ . ամէնքն ալ , վարժուհի , սան , և որբուկ մէյմէկ նուէր կ'ստանան ազնիւ հիւրամեծարէն : Շփոթումէ և բերկրանքէ մոլորուն նայուածքներ զիրար կը խաչածեւնն . լուռ սքանչացում մը անձնիւր առարկայի , անձնիւր համադամի համար , զորս անշուշտ գժուար սկալի ըլլար ողջունել իրենց որբանոցի խստապահնոնջ մթնոլորտին մէջ : Ծննդեան տօնը նոր գորով մը , նոր սէր մը ծնցուցած է կուրծքերու տակ : Ահա .

ւասիկ որբուկներ, — կը խորհինք, — որոնց առջեւ բացուած էին դուռները համեստ յարկերէն մինչեւ փարթամ բնակարաններուն, արձակուրդի սուղ օրերու մէջ վայելել տալու համար անոնց ընտանեկան կեանքին բոլոր քաղցրութիւնները:

Ու մտածել թէ գութի այս սրտազեղ արտայայտութիւնը ծընունդ կ'առնէր քսան դար առաջ մասութի մը անկիւնը խանձարրապատ Մեծ Մանուկին յիշատակէն: Անոր անունով ինչ հրաշքներ տեղի կ'ունենային ու ինչ անպարագրելի հմայք մըն էր Անոր աշխարհ գալը՝ բովանդակ աշխարհի համար: Սէր, խանդաշտանք, ու խաղաղութիւն էր որ ճառագայթեց այդ նորածինը իր անշուք մսուրին մէջէն, և դարերը՝ որ դարերուն յաջորդեցին, չկրցան մթագնել անոր շողքը:

Սակայն և այնպէս, կը տարուէր մարդ մտածել թէ, եթէ փոխանակ Ծնունդի հանդիսաւոր օրուան մը սպասելու, կարելի ըլլար գութի և սիրոյ այս զգացումը զեղու մեր առօրին կեանքին մէջ, որքան սգաւոր սրաեր իրենց սիոփք պիտի գտնէին, որքան արցունքներ պիտի ցամքէին արտեւանունքներու ծայր, ինչքան նօթիներ հաց՝ և մերկեր՝ զգեստ պիտի ունենային: Եւ այս, պիտի ըլլար տիեզերական գիրկնդիսանումը յղիացածին ու զրկեալին, երջանիկին ու տարաբազէին: Այսպէս ամէն ոք իր երջանկութենէն հիւլէ մը բաժին հանելով, անժառանգներու վիշտը աւելի նուազ պիտի ըլլար, արեւը աւելի տաքուկ ճաճանչներ պիտի զրկէր մեզի վար, քամին զեփիւուի պիտի փոխուէր, ու մրրիկին մոռնջը՝ հեշտ նուագերգութեան մը:

Տեւական կամ ոչ, վերջապէս այդ գիշեր մեր գէմը կար բարբառուն երջանկութիւն մը՝ զոր այդ պատուական կինը իր բարութեամբը ուզած էր գնել: Դուրսը հովը կրնա՛ր աւելի ուժգին գոռալ, ծովեզը խարակներէն վեր ջուրերը կրնայի՛ն աւելի մուեզին կատարներ բարձրացունել և երկինք՝ աւելի բարկաճայթ որոտալ, ու մութը կրնա՛ր աւելի արջնաթոյր դառնաոլ: Ի՞նչ փոյթ մեղի սակայն, գիշերուան յառաջացող այդ ժամերուն մէջ, այնոպէս կը թուէր թէ հօն, հեռուն, Բեթլեհեմի մսուրին առջեւ երգող հոլիւներուն օրհներգը աւելի ջինջ ու յստակ կը բարձրանար գէպի եթեր, մոգերուն երկրպագութիւնը աւելի խորին էր, և Յիսուս Մանուկին Ծնունդը ցացունող գիսաւորին լոյսն ալ՝ աւելի փայլուն և աւելի պայծառ . . . :

Տիկ. Ա. Թէ՛ղիկ

## ՏԱՐԻՆ ՈՐ ԿԸ ԾՆԻ



ԻՇԾ Յունուարի մէջն էր . սոսկալի ձիւնի բուքի փոթորիկ մը կար . ձիւնը կը պտուտքէր փաղացներու մէջ . ձիւնապատ տանիքներէ ձիւնակոյտեր կ'իմային : Սակաւաթիւ անցորդներ կը վաղէին իրենց բնակարտնը գտնելու ու շփոթութենէ կուրցած իրար կը զարնուէին . ամէնէն ճարտիկները կառքերու ետին կ'ասպասառանէին ու անոնց կը հետեւէին :

Վերջապէս փոթորիկը հանդարտեցաւ . տուներուն երկայնքը ճամբայ մը բացին . իրար գիմաւորող անցորդներ զայրադին զիրար կը չափչփէին . ոչ մէկը կ'ուղէր տեղի տալ , հուկ ուրեմն ուաքերնին կ'ընկղմէին ձիւնին մէջ և կ'անցնէին բարկութեան վերջին նայուածք մը փոխանակելով :

Իրիկուան գէմ հովը բոլորովին դագրեցաւ . երկինք բոլորովին պարզ կ'երեւէր . խիստ թափանցիկ և սովորականէն աւելի բարձր : Լուսաւորները կարծես մաքրուած էին , այնքան կը փայլէին , կը փալփէին որ զանոնք գիտելով մարդ կը մոռնար ցուրտը : Եւ սակայն դետինը կը սառէր : Առաւուն առաջին ձիւնի խաւը այնքան կարծրացած էր որ խեղճ ճնճղուկները անոր վրայ կը կենային հոս հոն ցատկրուելով քիչ մը ուտելիք վնտուելու :

«Ճիւ , ճիւ » ըստ անոնցմէ մէկը : Ահա նոր տարին որ մարդիկ կը տօնին : Զար բախտ , պա՛ռ . ինչ ցուրտ , երէկուընէ ի վերքերանս բան մը դրած չեմ :

— «Այո , ըստ փոքրիկ՝ ճնճղուկ մը , բոլորովին մարած ձայնով , կը յիշէ՞ք անոնց խնդութիւնը երբ կը տօնէին նոր տարի ըստածնին . մոմերը կը վաւէին , խենթի պէս կը պարէին և հաղարտեսակ յիմարութիւններ կ'ընէին : Անոնց այս տմէն ուրախութիւնները տեսնելով՝ ես ալ կը կարծէի թէ օդը պիտի տաքնար քիչ մը , մինչ առաջընէ աւելի ցրտեց : Իրենց հաշիւներուն մէջ սխալու են մարդկային անմիտները :»

— «Ճիշդ որ այդպէս է , ըստ ծերտել ճնճղուկ մը : Օրացոյց ըստածնին հնարած են և կ'ուղին որ ամէն բան իրենց խելքին փչա-

ծին պէս ըլլայ : Խնչ յանդղնութիւն , բնութիւնը կը ծաղրէ զա-  
նոնք , տարին գարնան հետ կ'ըսկսի տհա ինչ որ բանաւոր է .

— Ես ալ այդպէս կը կարծեմ , ճիւ , ճիւ :

— Բայց ե՞րբ կուգայ գարունը , ըսաւ փոքրիկը դողահար :

— Սրագիլներու վերադարձն . բայց ինձի այնպէս կ'երեւի որ  
որոշ օր մը չեն գար : Սակայն հսու , քաղաքը չեն գիտեր այս բա-  
նը . երանի թէ գիւղը երթայինք համենալու : Դիւղացիները աւելի  
աղէկ կը հասկնան եղանակէն :

Միւսները խմբովին թռան , դաշտ գացին տեսնելու թէ գա-  
րունը մօտ է : Բայց գիւղը քաղաքէն աւելի ցուրտ էր : Սառուցիկ  
հով մը կը փէքր ձիւնապատ հովիտէն : Մուշտակէ ահացին ձեռա-  
նոցներով գիւղացի մը նստած էր սահնակի մը վրայ , ձեռներով  
կուրծքը կը ծեծէր քիչ մը տաքնալու համար . նիհար ձիւրը սրար-  
շաւ կը վաղէին , իրենց բրտինքի չոգիէն շրջապատուած , անսոնց  
ոտքերուն տակ ձիւնը կը ճարճատէր : Ճնճղուկները կը ցատկրտէին  
սահնակի հետքերուն վրայ քիչ մը ուտելիք գանկլու : Յանկարծ  
տեսան բլուրի մը վերը ահագին ձիւնակոյտի մը վրայ նստած խո-  
շոր ծերուկ մը , թաւ ու ճերմակ լուրդէ հագուստով . երկայն մա-  
զեր ունէր ան . տժոյն և աչերը մեծ ու խոր էին :

«Ո՞վ է առ հարցոցին :

— Պիտի հասկցնամ ձեղ ըսաւ ծերուկ ագռաւ մը որ բարտիի  
ձիւղի մը վրայ թառած էր : Երկու հարիւր տարի կայ որ զայն կը  
ճանչնամ , ճմենի է , ծերուկ հայր ճմենը : Ան կը կառավարէ ժա-  
մանակը իրը խնամակալ , դալիք հիւրին , ոիրուն գարնոն — երբ  
ան դայ , ամէն լան պիտի ծաղկի . հաւատացէք իմ երկդարեան  
փորձառութեանս : «Ճիւ , որուաց ճնճղուկներէն մէկը , օրացոյցը  
մարդերու գիւտն է , բնութիւնը կը ծաղրէ զանոնք . տարին դար-  
նան հետ կ'ըսկսի :

Շաբաթը անցաւ , յետոյ ուրիշներ : Լիճերը մինչեւ տակը ուա-  
սեր էին , գիւղերը թանձր մասախուղով ծածկուած էին : Ազուաւ-  
ները խմբովին կը թռչէին , բայց ամէնէն շատախօսներն իսկ ճայ-  
ներնին կորուսեր էին , ցուրտչն ընդարձացած :

Անա արեւու ճառագայթ մը ինչկաւ մեծ լիճին վրայ , որ թա-  
փած անագի պէս երեցաւ : Ձիւնի խաւը այնքան չէր փալփլար ,  
կը տկարանար և ասղին անդին կ'աներեւութանար գետնին տա-  
կը , տեղ լիս կանաչ կ'երեւար , ճնճղուկները հոն կը նետուէին և  
կը կացէին ագահաբար : Բլուրի վրայի ծերուկը կարծես անու-  
շադիր էր անցած գարձածին , աչքը անկած դէս հարաւ :

«Ճիւ , ճիւ , ճիւ :

Այս ուրախ ճիչը հնչեց յանկարծ օղին մէջ : Խուլ աղմուկներ

բարձրացան դաշտերէն ու անտառներէն, ուշադիր ունկնդիր մը կրնար որոշել այս բառերը. «Գարունը, գարունը» : Երկու առաջին արագիլները երեւցան, ամէն մէկը կը գրկէր սքանչելի տղեկ մը, աղջիկ մը ու մանչ մը: Երբ այս միրուն արարածները վար իջան իրենց թեւառոր ձիերէն, հողը համբուրեցին ի նշան բարեւի. կոխած տեղերնին ձիւնածաղիկներ կը բումնէին: Զեռք ձեռքի տուած գացին բլուրի վրայի ծերուկին և չնորհալի կերպով անոր փարեցան:

Հայր ձմեռը անհետացած էր. երկու հիանալի տղաք, սղափիկ գարուն հիւրը և իր սիրունիկ նշանածը նստած էին աթոռի մը վրայ. տարուան մը զեկավարութիւնը իրենցն էր. «Նոր տարին. ճիւ ճիւ պոռացին ձնձզուկները: Վերջապէս մեր անօթութիւնը վերջացաւ. երթանք ծաղիկներու հիւթը ժողվելու ջանանք և կորսուած ժամանակը ձեռք անցնել» :

Այս երկու տղաք ուր որ դարձնէին նայուածքնին կոկոններով հոն կը ծածկուէր, մացառներ և ծառեր, խոսը կը բումնէր և դաշտերը կը կանանչնային: Յետոյ եղան դարձան իրենց տունը: Պըզափիկ աղջիկը ամէն կողմ հաղարաւոր գեղեցիկ ծաղիկներ կը ցանէր, զորս իր գեղեցիկ սակեզօծ մետաքսեայ գոգնոցէն կը հանէր: Եւ քանի նետէր, նորէն կը լեցուէր գոգնոցը:

Խրճիթէ մը կորաքամակ պառաւիկի մը դուրս ելլելը տեսան, որ գուռը նստառ. հիացումով դիտեց այս գեղեցիկ փթթումը. իր նայուածքը կենդանացաւ. անուշ ժպիտ մը երեւցաւ. իր դէմքին վրայ իր դարնանաբոյր անցնող տարիներուն յիշատակով:

Եւ դիտելով իր թունիկներուն ցատկրանելն ու տիեզերական ուրախութեան մանակցիլը ըսաւ. «Անծի համար դեռ կան երջանիկ օրեր:» Անտառի ծառերու տերեւները դեռ բացուած չէին, մութ գոյն մը առած էին, սակայն այն թանձը մամուռն միջեւ որով ծածկուած էր գետինը խիտ խիտ կը բումնէին պուտեր, չուշաններ, մանիչակներ և ուրիշ հաղարաւոր ծաղիկներ որոնք օդը կը խնկաւէտէին: Երկու տղաքը որ կը մեծնային յայտնի յայտնի, եկան հոն նստելու. երջանիկ էին իրենց սփռած երանութեամբ: Պատիկ աղջիկը գեղեցիկ երգ մը հնչեցուց, ըսկերը՝ բոլորովին ժբապտուն այն երգին յանկերգը կ'ըսէր:

Մեղմ անձեւ մը սկսաւ. չնշմարեցին իսկ. ճիւղերէն թափող կաթիները իրենց թափած ուրախութեան արտասուքներու հետ շփոթեցին: Իրար փարեցան. նոյն վայրկենին արեւը վերատին երեւցաւ և անտառը ծածկուած էր դաշտարիքով:

Օրեր անցան, յետոյ շաբաթներ: Տաք օդը կ'անցնէր դաշտերէն և ցորենները կը գեղնէին: Անտառին եղը, նոյակապ մրգաս-

տանի մը մէջ, որուն կեռասունիները բոլորովին ծածկուած էին սև ու կարմիր պտուղներով, կեցած էր գեղանի նորատի կին մը. պղափկ աղջիկն էր, դարունին նշանածը, իսկ պղափկ հիւրը աշխոյժ և ուժեղ մարդ մը եղած, ամառ կը կոչուէր և կը հանգչէր բնութեան վրայ: Ամուսնոյն մօտ թիկնաթուի մը վրայ նստած էր, դաւաղանը շարժելով թանձր ու սև ամողեր բերել տուաւ հորիզոնին. վրայ որ ծանր ծանր ժողվուելով ամէն կողմէ, յանկարծ կը կենային, կարծեն հսկայ լեռներու շղթայ մըն էին, կրանիթէն աւելի սեւ. Օգը մթագնած էր, ամէնքը, մինչեւ իսկ ամէնէն շաղփաղի թռչունները լուած էին:

Յանկարծ կայծակ մը փայլեցաւ աւելի փայլուն քան արեւի ամէնէն պայծառ ճառագայթը, յետոյ ամէն ինչ խոր միւռնեան մէջ թաղուեցաւ և երկնքի ջուրը հեղեղի պէս սկսաւ տեղալ:

Փայլակը երեւցաւ հետզնեաէ մօսեցով որոստմերով, փոթորիկը կատղած կը խոնարհեցնէր անսաւոին ամէնէն հսկայ ծառերը: Խոսն ու ցորենները կը ծուէին հեղեղին սաստկութեան տակ, հեղեղին որ դաշտերը կ'ողողէր: Փոթորիկը կը նուազի. անձրեւը այլեւս փոքր կաթիւներով կ'իջնէ, ամպերը կը փարատին, արեւը վերստին կ'երեւի, սքանչելի ծխածան մը երկինքը երկրիս կը կապէ: Մարգերու վրայ հազարաւոր մարգարիաներ կը փայլին փոփոխ գոյներով: Միլիօնաւոր ճանձեր, թենթեւ միջատոններ կը պտուտքին օդին մէջ: Վերածնող լնութիւնը կը ճառագայթէ կենսալիր: Ամառը իր աթուին վրայէն, հպարտ նայուածքով մը կ'ընդգրկէ իր բարերար գործը:

Ի՞նչ անսուշ բուրում գաշտերու մարգագետիններու մէջ:

Մեղունները կը բզզան, հին կաղնիի մը խոռոշին մէջ մայր մեղուն շինած է իր բոյնը և պատրաստել կուտայ մոմը որ պիտի գործածուի Անոր պաշտամունքին՝ որ եղանակներէն բարձր է:

Օրեր անցան յետոյ շաբաթները: Հնձողներու մանգաղները կը փայլէին ցորեններու մէջ, խնձորենիներու ձիւղերը կը ծուէին կարմիր և սոկեզօծ պտուղներու ծանութեան տակ: Ամառը և իր կինը աւելի ծանրախոն: կը կենային լոիկ կաղնիներու շուքին տակ: կ'ըղգային իրենց մէջ կատարուած այլափոխութիւնը:

— «Ի՞նչ գանձեր տիւուած են մեր տաջեւ ըստ վերջապէս կինը: Նախախնամութիւնը օրհնեց մեր կենակցութիւնը: Երջանկութիւնը և ուրախութիւնը ամէն տեղ են և սակայն իմ երանութեանս մէջ հանգստի պէտքը կ'ըղգամ, անէացումի պէտքը պիտի ըսէի:

Կը յիշե՞ս մեր պղտիկութեան ժամանակ երբ հիւսիսի երկիրներէն եկանք, կը յիշե՞ս հազարաւոր ծաղիկները որ այն ատեն սփռեցի երբ դուն անտառները կը կամաջեցնէիր: Հիւսիսի քամին կըսկսի չորցնել իմ սիրելի ծաղիկներս:

— Բայց հոս նայէ ըսաւ Աշունը : Այլափոխութիւնը կը կատարուէր իրենց մէջ : Եւ իր գաւազանով կը ցուցընէր անտառներու տերեւները հազարումէի հածոյալի դոյսերով , փալլուն կարմիրը , ոսկեզօծ գեղինը , մուժի կանաչի եւ պայծառ նարնջագոյնի հետ խառնուելով : Օրեր անցան , յետոյ շաբաթներ :

Տարուան աղջիկը հետովնեաէ աւելի լուիկ կը գառնար , իր գեղիկ մազերը ճերմիկը էին :

— «Ի՞նչ կծու է հովք , ըսաւ , ի՞նչ խօնաւ մառախուղ կը բերեն մեղի այս երկար գիշերները :»

Սակայն քանի մը գեղեցիկ օրեր կար գեռ՝ Տարուան աղջիկը տերեւներու անկողինի մը վրայ տարածուած անուշ եւ մելամազձու նայուածք մը կը թողուր թափանցիկ եւ թեթեւ մառախուղով ծածկուած գաշտերուն վրայ . յետոյ գորովագին սեղմեց իր ամուսնոյն ձեռքը որ միշտ սիդապանծ բայց խորչոմած ու ճերմկած կը կենար անոր քով : Յանկարծ երկինքը մթնցաւ , սոսկալի հով մը ելաւ , պառուտքող փոշիի մէջէն խեղճ թիթեւնիկ մը անցաւ , ամառուբնէ վերջին ապրողը : Տարուան աղջիկը անհետացած էր , թաղուած տերեւներու տակ . բնաւ չարթնցաւ իր քունէն , ալ չը տեսան իր ուրախ ժպիտ :

Ծնունդը կը մօտենար և զանգակները կը հնչէին : «Յիսուսի Ծնունդը կ'իմայնեն ըսաւ տարուան հիւրը . նորատի զոյգ մը պիտի գայ տեղս բռնել որպէս զի կարենամ երթալ միանալ կնոջո այն փայլուն լոյսին մէջ , ուր պիտի վայելենք յափառենական հանգըստութիւն : Նոճիներու կանաչ անտառին մէջ հրեշտակ մը կ'օրնէր ծաւերը զոր պիտի կարէին Ծնունդը տօնելու համար :

Քաղաքի ճնճղուկները նորէն տեսան աղւոր ծերուկը որ կը կենար րլուրին վրայ անշարժ և սիրապան :

Թեթեւ զլուխ և քիչ յիշողութիւն անէին ինչպէս յատուկ է ամէն ճնճղուկներու , ուստի հարցուցին առաջուան պէս :

«Ո՞վ է այս ճերմակ մօրու քով ծերուկը :

Միեւնոյն ագռաւը պատասխանեց . «Հայր Ճեռուն է , մօտեցող դարունին որդիդրողը : Ինչպէս գիտէք մարդիկ ձմեռը տարուան գլուխը կը զնին :» Բնութիւնը կ'ընդարձանար ցուրտ հովերու տակ : Զմեռը ինքն իսկ աշերը դոցեց , երազեց երփառարդւթեան գեղեցիկ ու զալար օրերը և իր հասուն հասակի երջանիկ օրերը : Երբ արթնցաւ , անտառին ծառերը ծածկուած տեսաւ թեթեւ սառոցով որոնք կը փալփիէն արեւին տակ և այս հրաշալի տեսարանը անուշ միսիթարութիւն մը եղաւ իրեն :


Երեւու ճառագայթները աւելի կը շողային , ձիւնը կը սկսէր հալիլ , թախիկները ուրախութեամբ կ'երգէին :

Հնա վերը օղին մէջ երեւցաւ առաջին արագիլը , երկրորդը անոր կը հետեւէր , գետինը դրին երկու հիանալի աղաք , փոքրիկ հիւր մը և իր նշանածը , ծերուկին ծունդերուն վրայ ելան եւ անհետացաւ ինչպէս Մոլուկս լերան վրայ :

Տարի մը ալ ծնած էր :

Անտերպն

Թարգմ. ՍԱՐԵՆԻԿ Տ. ԲԱՐԹՈՂ



## ՀՌՉԱԿԱԽՈՐ ԱՏԱՄՆԱԲՈՅՃ

Խ Ա Զ Ի Կ Ժ Ա Մ Կ Ո Զ Ե Ա Ն

Պօլիս, Պահճէ Գափու, Պօղաջանիին դեմ, Սրանպոյ խան  
թիւ 4, 5, 6,

Մայրաքաղաքիս ատամնաբուժական դատին մէջ պատառաւոր  
դիրք մը գրաւող ևաշիկ էք. Ժամկոչեան, այս անգամ Եւրոպաէն  
ու Ամերիկայէն յատկապէս բերել տուած նոր զրութեամբ գործիք-  
ներով և իրեն յատուկ եղող ճարտարութեամբ, առանց ուրէ ցաւ  
զգացնելու, ակնթարթի մէջ կը հանէ փառած և ամէնէն դժուա-  
րին ակռաները Առջեւի փառած ակռաները առանց հանելու ար-  
մատներու վրայ կը զետեղէ բնականէն բնաւ տարբերութիւն չու-  
նեցող պատուակաւոր ակռաներ Բերնին ետեւի կողմէ լեցուիլը  
անկարելի եղող արմատներու վրայ, ոսկի կամ բլաթին քուոսներ  
կ'անցընէ : Նաեւ քառչոսի, բլաթինի, ոսկի վրայ շարուած տկ-  
ռաներ կը շինէ բնականին յար և նման :

Խաչիկ էք. Ժամկոչեանի սկզբունքն է

Պատուանորութիւն, Արդամուութիւն են Մաքրութիւն ինչ որ ան-  
հրաժեշտ պայմաններ են ատամնաբոյժի մը համար :

Զ Ա Փ Ա Խ Ո Ռ Գ Ի Ն

Վկայեալ աղքատաց ճրի

17—50

## Ա Ց Բ Ե Բ Ո Ւ Կ

ԿՈՒԶԵՔ ՇԵՔ ԵՒ ՎԱՅԵԼՈՒԶ ՀԱԳՈՒԻԿ

Դ Ի Մ Ե Ց Է Ք

Բերա, Բասած Ռումելի

Դ Ե Բ Ջ Ա Կ

Թ Ա Դ Է Ո Ս Ա Ն Ս Ո Ւ Ր Ե Ա Ն Ի

որ չափի վրայ ընտիր եւ տոկուն կերպասէ հագուստներ կը կարէր  
ծաքր քօսիամ, պօնժուո, ուրտենկօր խիստ զիւրամատչելի պայ-  
մաններով :

Անգոտմ մը այցելելը բաւական է կատարելապէս գոհ մնալու  
համար :

16—50

Կ. Ե Ա Վ Բ Ո Ւ Ե Ա Ն

Յ. Ի Ս Ա Գ Ո Ւ Լ Ե Ա Ն

Վ Ա Ճ Ա Ռ Ա Տ Ո Ւ Ն

Թէթի ԽԱՌՆՈՒԻՐԴՆԵՐ

ՄԻՇԱՍ ՈՒ ԹԱՐՄ ԵՆ

Ե Ա Վ Բ Ո Ւ Ե Ա Ն

Ի Ս Ա Գ Ո Ւ Լ Ե Ա Ն

Հ Ա Տ Ի Ր , Ա Ժ Ա Ն

Ե Ի

Հ Ո Տ Ա Ւ Ե Տ Ե Յ Ե Ր

Կ. Պօլիս, Պահճէ Գափու, ձեւալ-Պէյ խան, թիւ 10

17—50

